

12681

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՅԱԳՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ

ՎԵՐՁԻՆ ՓՈՒԼԵՐԸ

— — — — —

ԿԱԶՄԵՑԻՆ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԵՑԻՆ

Զ. Ն. Եւ Մ. ԿՈԶՄԱՐՈՐԵԱՆ

Խ. ՊՈԼԻ.ԻՒ

ՀԱՅ. ՕՍՄ. ԳՈՐԾՈՒԿ. ԲՆԿԵՐՈՒԹԵԱՆ

9(47.925)

Ք - 80

O-
5 OCT 2011

3 (47. 925)

Բ-80

Դ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ՎԵՐՁԻՆ ՓՈՒԼԵՐԸ

1009
39441

3971



ԿԱԶՄԵՑԻՆ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԵՑԻՆ

Զ. Ն. Եւ Մ. Կ.



Կ. ՊՈՒԼԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆ

6768

ՅԱՌԱՋԱԲԱՆ

—Չ+Չ—

Դժուար պիտի ըլլայ հիմակուընէ գուշակել թէ
ի՞նչ պիտի ըլլան հետեւանքները այն ծանր տագնաւ-
պին, որուն ենթարկուած է թուրքիա Պալքանեան պա-
տերազմին սկիզբէն ի վեր: Շատ տարիներու պէտք
կայ, որպէս զի օսմ. կայսրութիւնը վերստանայ իր հա-
ւասարակշռութիւնը: Մինչեւ որ այդ հաւասարակշռու-
թիւնը հաստատուի, ամէն տեսակ անակնկալներ ու
պատահականութիւններ իրարու պիտի յաջորդեն:

Մինչեւ թուրքեւպալքանեան պատերազմին ծա-
գումը, գէշ աղէկ պահպանուած էր թուրքիոյ ամբող-
ջութեան վարդապետութիւնը, թէև յաճախ եղծուած է:

Ելմտականէ աւելի քաղաքական պահանջներու
չնորհիւ էր որ այդ ամբողջութիւնը չէր խանգարուած,
Սշարհաքաղաքացի դրամատէրերը, հասաւուներու
գասակարգը և խնայող ժողովուրդը միշտ սարսափով
կը դիտեն սքարու-քուօյի խանգարումը թուրքիոյ մէջ,
որովհետեւ արժեթուղթերու տէրերը կանոնաւորաբար
կը ստանան իրենց տոկոսները, եթէ իրերու վիճակը
անփոփոխ մնայ:

Բոլոր երկիրներուն մէջէն Ֆրանսա ամենէն աւելի
պիտի ազդուի, եթէ թուրքիա ելմտական աղէտի մը
մատնուի:

Թուրքիոյ Հանրային Պարտքը, բաց ի երերուն
պարտքէն, 132 միլիոն օսմ. ոսկիի անուանական դրա-
մագլուխ մը կը կազմէ, պաշտօնական տեղեկութեանց
համեմատ:

(*) Հայկական հարցին նույրուած այն ամփոփ ու շահեկան
ուսումնասիրութիւնը բաղուած է երանսական նոր հրատարակութենէ:
մր. Անտուս, ամէն Հայ մեծ հանոյելով պիտի կարդայ սոյն գործը,
նօրին զադափար մը կազմելու համար հայկական հրատապ խնդրին
վրայ, իր ծագումէն մինչեւ մեր օրերը: (Վաճառքականին)



39441

+

Եթէ հաշուենք կարգ մը մասնաւոր փոխառութիւններ — ինչպէս մէկ փոխառութեան համար երաշխաւութիւն արուած է Եղիպտոսի հարկը —, և այն փոխառութիւնները, ուր մասնակցութիւն չունի Օսմ. Հանր. Պարտքը, անդին կը մնայ 86 միլիոն օսմ. ոսկի պարտաթուղթ՝ Հանր. Պարտքի հասոյթներովը երաշխաւութած :

Ֆրանսայի մասնակցութեան բաժինը օսմ. փոխառութեանց մէջ՝ հարիւրին 60 էն 65 է. Եթէ երրեք նկատի առնենք Մուհարբէմի (8-20 դեկտեմբեր 1881) հրովարտակով կնքուած փոխառութիւնները և Հանր. Պարտքի երաշխաւութեամբ ու Բ. Դրան միջոցաւ կատարուած փոխառութիւնները։ Գերման նոր հեղինակներ կը հաշուեն թէ Ֆրանսայի մասնակցութեան բաժինը Թուրքիոյ ամբողջ հանրային պարտքին մէջ՝ 100/ն 57 համեմատութեամբ է։

Այս հաշուին մէջ չեն բոլոր այն գումարները, զորս Եւրոպա և մանաւանդ Ֆրանսա տրամադրած է՝ շատ մը ձեռնարկներ ընելու համար Թուրքիոյ մէջ։ Այդ ձեռնարկներուն — զորս Ֆրանսացիներ կամ ուրիշներ կը վարեն — յատկացուած դրամագլուխները շատ աւելի մեծ զումար մը կը ներկայացնեն քան թէ պաշտօնական փոխառութիւնները։ Այսպէս, կլորիկ հաշուով, Թուրքիա 4-5 միլիոն ֆրանք կը պարտի Եւրոպայի։ Այդ զումարին կէսէն աւելին Ֆրանսայի կողմէ հայթայթուած է։

Աս չէ ամէնը։ Թուրքիա ուրիշ պարտքեր ալ ունի։ Նոյնպէս կարեւոր գումարի մը կը հասնի երեսուն նոր պարտքը, որ պատերազմական ծախքերուն համար եղած է։ Ատիկա կը կազմէ արտաքին երկրորդ պարտք մը, որուն վճարումը օրին մէկը ծանրապէս պիտի ճնշէ Թուրքիոյ անտեսական աղբիւրներուն վրայ։

Այն ատեն հարկ պիտի ըլլայ մեծ փոխառութիւն մը կնքել, հաշուեյարդարութիւն ընելու համար։ Մէկ միլեառ ֆրանք ալ կը ներկայացնէ երերուն պարտքը։

Օսմ. Հանր. Պարտքի վարչութիւնը երեսուն երկու տարիէ ի վեր կը գործէ, գոհունակութիւն պատճառելով թէ՝ պահանջատէրերուն և թէ օսմ. կառավարութեան։ Այս վիճակը պիտի շարունակէ որքան ատեն որ փոխառութիւնները համեմատական ըլլան այն հասոյթի աղբիւրներուն, զորս երկրը կրնայ ընձեռնել իբր երաշխաւութիւն իր պարտքերուն։

Բայց նոր փոխառութիւններ ալ պիտի կնքուին, և հոս է որ բուն պատասխանատուութիւնները երեւան կուգան, այսպէս՝ պատասխանատու են այդ փոխառութիւնները դիւրացնող կառավարութիւնները և զանոնք հրապարակ հանող սեղանաւորական հաստատութիւնները։ Ի՞նչ երաշխաւութիւն պիտի արուի այդ նոր փոխառութեանց համար, որոնց համագումարը մէկ միլեառի կը հասնի առայժմ։

Բաւական ատենէ ի վեր, այդ երաշխաւութիւնները կը խոստանան ֆրանսացի դրամատէրերուն և հասառուներուն։ որոնք կ'ուզեն շահագործել անցեալ հոկտեմբերէն ի վեր դրամատէրկներուն մէջ հանգչող իրենց դրամները։

Այդ երաշխաւութիւնները պիտի հիմոււին այն բարեկարգութեան ու ապահովութեան վրայ, որ այսուհետեւ տիրական պէտք է դառնայ Ասիական Թուրքիոյ մէջ։ Արդ, այսօր գոյութիւն ունին այդ բարեկարգութիւնը, ապահովութիւնը և վստահութիւնը։

Ապահովաբար գոյութիւն չունին, բայց կարելի է այդ վիճակը ստեղծել, եթէ երրեք պահանջուած բարենորոգութիւնները գործադրութիւն երկրին մէջ։ ուր շատ մը բնական հարստութիւններ երեսի վրայ ձբգուած են։

Փոխառութեան պայմաններու մասին կատարուեանք բանակցութիւնները եղական առիթ մը պիտի ըլլան մեծ տէրութեանց համար, որպէս զի անոնք պահանջն անհրաժեշտ գատուած բարենորոգումներուն գործադրութիւնը:

Փոխառութիւն պիտի՝ ընեն Թուրքիոյ, Թոյ-լատու ըլլալով որ երկրին ասիսկան նահանգներուն մէջ շարունակեն անիշխանութիւնը և անապահովութիւնը: Հոն տիրող անկարգութիւնները կը նմանին այն անկարգութեանց, որոնք ատենոք կը ծագէին Ալպանիոյ, Թրակիոյ և Մակեդոնիոյ մէջ: Հետեւանքը եղաւ այդ երկրամասերուն կորուստը. առանց հաշուելու ընդհանուր պատերազմի մը վատանդը:

Ասիսկան Թուրքիոյ զանազան մասերուն մէջ տեղւոյն վրայ քաղուած տեղեկութիւնները և հեղինակաւոր ազիւրներէ վերջերս հասած տեղեկագրերը մեծ երկիւղ կ'ազդեն, եթէ երբեք մեծ չարիքներուն դէմ զօրաւոր դարմաններ չըլլան:

Ֆրանսացի հեղինակ մը կ'ըսէ թէ մեծ տէրութեանց ներկայացուցիչները եղող կառավարութիւնները փոխառութեան մասին ու է դիւրութիւն ընծայելու չեն Թուրքիոյ, որքան ատեն որ այս վերջինը իր երկրին մէջ չներմուծէ քաղաքական ու ելմտական անհրաժեշտ բարենորոգումները, ու Եւրոպացի իսկական քօնթրօլին չենթարկէ այդ բարենորոգումներուն դորձադրութիւնը:

Ծանր պատրանք մը պիտի ըլլար երեւակայել թէ ամոքիչ դարմաններով կարելի պիտի ըլլայ զսպել այն յեղափոխութիւնը, որ Փոքր-Ասիոյ մէջ կը խմորուի: ինչպէս պայմանայի Եւրոպական Թուրքիոյ մէջ: Յաջորդ էջերուն մէջ պիտի բացարենք թէ ի՞նչ խորունկ պատճառներով օսմ. կայսրութիւնը կընայ քայ-

քայուիլ Հայաստանի, ինչպէս Սուրիոյ և բոլոր արաբական երկրամասերուն մէջ, որոնք Թուրքիոյ հողին ու բնակչութեան մնածաղոյն մասը կը կազմեն:

Եթէ երբեք այժմէն չձեռնարկուի բարենորոգումներու գործին, ուշ կամ կանուխ հոն ալ պատերազմ պիտի ծագի, ներքին ապատամբութիւններու և արտաքին թերագրութիւններու հետեւանքով: Ու այն ատեն կարելի չպիտի ըլլայ պատերազմը սահմանափակել, երբ մեծ տէրութիւնները Շքուրացի պէս փոքր քաղաքի մը համար այնքան դժուարաւ հարթեցին իրենց կարծիքի անհամաձայնութիւնները, ի՞նչ պիտի ըլլայ հետեւանքը, երբ ինդիրը դառնայ լնդարձակ երկրամասերու վրայ, ինչպէս Հայաստանը, որ Խուսիայով չըջապատուած է, Սուրիան որ Եգիպտոսի դրացի է, Միջազետքը որ Հնդկաստանի ճամբան է, Անասոլուն ու Կիլիկիան, ուրկէ կ'անցնի Պաղտատի երկաթուղին:

Ահա ինչո՞ւ համար ապահուցիչ այժմէութիւն մը ունին այն խօսքերը, զորս ծովային նախարար Պ. Ուինսթըն Զըրչիլ կ'արտասանէր անցեալ տարուոյ հոկտեմբերի վերջերը, Շէֆիլտ արուած հացկերոյթի մը մէջ, երբ պալքաննեան պետութեանց առաջին յաջողութիւններուն լուրերը կը հասնէին.

«Բայց այս պատերազմը խորունկ մտածումներ ալ կը ներնչէ: Իրազեկ անձեր ատենոք մեզ հաւասատած են թէ պատերազմի վտանգը պատրանք մը եղած էր, և թէ մեր դարուն մէջ անհետացած պիտի ըլլար այդ վտանգը, եթէ երբեք պետական մարդիկ և դիւանագաններ մեքենայութիւններ չնիւթէին, դրամատէրերը Էնթրիկներ չընէին, զօրավարներ ու ծովականներ զուր կասկածներ չունենային, և մամուլը զգայացունց հրատարակութիւններ չընէր, հանրութեան տգիտութիւնը և դիւրահաւանութիւնը շահագործելու համար: Աւասիկ

պատերազմ մը , որուն մէջ այդ պատճառներէն և ոչ
մէկը կայ . անիկա ծագած է , հակառակ պետական մար-
դոց և քաղաքագէտներու ըրած ջանքերուն , ու մա-
մուլն ալ ո և է ազդեցութիւն չէ գործած . ջոջ դրամա-
տէրերը ամէն ճիգ թափած են , այս պատերազմին ա-
ռաջքը առնելու համար , բայց անիկա պօռթկացած է ,
ոչ թէ ժողովուրդներու տգիտութեան և դիւրահաւա-
նութեան պատճառաւ , այլ որովհետեւ այդ ժողովուրդ-
ները տեղեակ էին իրենց պատմութեան և հաւատք ու-
նէին իրենց ճակատագրին վրայ . Այս պատերազմը ծա-
գած է ինքնածին պայթումով . ամէն ինչ քշելով իր
առջեւէն :

«Այդպիսի արտայայտութեան մը առջեւ ո՞ր յան-
դուգն մարդը պիտի կրնայ պնդել թէ ուժը դարձան մը
չէ բնաւ : Ո՞ր յիմարը կրնայ ըսել թէ ռազմական դիր-
քերը գերազիո գեր մը չեն խաղար կեանքի և բոլոր
ժողովուրդներու արժանապատուութեան մէջ : Կա՞յ
այնպիսի խիզախ մէկը որ յայտարարէ թէ Պատմութեան
և Փամանակի մասնակի հակամարտութիւնները կրնան
ամէն պարագայի մէջ հարթել քաղաքագէտներուն ու
դեսպաններուն մակերեսային և տափակ պայմանագրու-
թիւնները :»

Երանի՛ թէ այս խօսքերը վաղը չիրագործուէին
Ասիական Թուրքիոյ մասին , ինչպէս այսօր իբր բարոյա-
կան կը ծառայեն այն յեղափոխութեան , որ հինգ դա-
րու տիրապետութենէ մը յետոյ , Թուրքերը վտարեց
Պալքաններէն :

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ

ՎԵՐՁԻՆ ՓՈՒԼԵՐԸ



Ա.

Թուրքերուն Եւրոպային բաւուելուն հետեւանի-
ները . — Արեւելեան խնդրին նոր վիճակը :

Սրեւելեան խնդիրը , Եւրոպայի մէջ . այս վերջին
տարիններուն , խտացած է մակեղոնական , ալպանական
և կրետական խնդիրններուն մէջ : Ու ասիկա եղած է
աւելի կամ նուազ մերձաւոր ժամանակաշրջանի մը տե-
սողութեանը միջոցին :

Սրեւելեան խնդիրը պիտի անհետանայ քաղա-
քական գիւանատուններէն , ո՞չ թէ գիւանագիտական-
ճարտար ու կանխահոգ կարգադրութիւններու շնորհիւ ,
այլ կեղեքուածներու բանի ուժով , որուն անեղ խոյա-
ցումը տակաւին ապշութեան կը մատնէ միտքը : Թուր-
քիա դարձեալ ասիական աէրութիւն մը պիտի դառնայ ,
ինչպէս ատենօք Թուրքերը բացարձակապէս ասիական-

պետութիւն մը հիմնած էին, Մօնկօլիոյ սարահարթերէն վար իջնելով միջին դարուն։ Անոնք նախ փոքր Ասիոյ մէջ հաստատուեցան։ յետոյ եւրոպական տէրութիւն մը դարձան իրենց արշաւանքներուն չնորհիւ, որով ժԴ. դարէն միջնեւ ժԸ. դար Եւրոպակի կեդրոնը հասան։ Այսօր, վեց դարու տիրապետութենէ մը յետոյ, քանի մը քիլոմէտր լայնութեամբ հող միայն կը տրուի անոնց, իբր նեղուցներու պահապան, տէրութեանց խիստ հսկութեան տակ։

Ի՞նչ վայլուն գիւցազներգութիւն մը ունեցան Թուրքեր, եռք 1453ին կ. Պոլիսը գրաւեցին, իրենց սկզբնաւորութեւէն քիչ յետոյ, իսկ 1683ին ալ միջնեւ Վիէննայի պ որիսպներուն տակ հասան։ Բայց յետոյ ի՞ն տիրուր նահանջ մը ըրին քսանընդինդ կամ յիսուն տարին անդամ մը, բաժանումի մը, անդամահատութեան մը ենթարկուելով, և կամ բռնի կերպով ինքնուրինութիւն առւին ազատազրուած ազգի մը։ Հիմա հարցում մը կը ներկայանայ մեր մտքին։ Նահանջի այդ շարժումը Եւրոպայի մէջ պիտի սահմանափակուի միայն, Վասիլի եզերքներուն վրայ կասելու համար։ Ասիոյ մէջ առ չոլիտի շարունակէ օամ։ կայսրութեան քայլացումը։

Այդ բանը կախում ունի նոյն ինքն Թուրքերէն։ Անշուշտ իրենց առջեւ չպիտի տեսնեն Ալպանացիները և Սերպերը։ Այլեւս շատ վէճ չպիտի ունենան Յոյներուն ու Պուլկարներուն հետ, բայց Հայուն, Սուրբացին և Արարին դէմ առ դէմ պիտի դան։ Այդ ցուրտ մտերմութենէն ի՞նչ առաջ պիտի գայ։

Արեւելքի ծանր խնդիրներուն հանդէպ պէտք չէ տգէտ ձեւանալ, ինչպէս ըրած են միջնեւ հիմա։ Հայկական խնդիր մը կայ, սուրբական խնդիր մը կայ, կամ աւելի ճիշդ կ'ըլլայ ըսել, ընդարձակ առումով՝

արաբական խնդիր մը։ Հիմա ժողովուրդներուն մէջ ահարկու սաստկութեամբ մը կ'արթննայ ազգային գիւտակցութիւնը, մինչ գրականութիւնը, մամուլը, ազգ։ յիշատակները, նուաճուած ժողովուրդին մտաւորական գերակշռութիւնը, բազդատմամբ նուաճող ժողովուրդին հետ, իրերու նոր վիճակ մը կը ստեղծեն։ Ու զուգահեռաբար, ժողովրդեան հոգիին մէջ իրաւունքի, արդարութեան, հաւասարութեան աւելի յստակ գաղափարներ ի յայտ կուգան և խալամական ընկերութեանց կազմակերպութիւնը դժուարութեան կը սատնեն, քանի որ այդ կազմակերպութիւնը հիմնուած է ընկերական անհաւասարութեան վրայ, ուր խոլամը անհաւատէն աւելի գերակշռութիւն կը համարուի։

Հայկական խնդիրը ուսումնասիրելէ առաջ Ասիական Թուրքիոյ բնակչութեանց վրայ պիտի խօսինք, որոնք բուն Անատոլուի մէջ Թուրքերէ կը բաղկանան ամբողջովին, իսկ Հայաստանի ու Քիւրսիսթանի կողմերը Թուրքերու հետ խառնուած են աւելի կամնուազ։

Բ.

Ասիական Թուրքիոյ երեք բաժանումները. Անա-
սօլու, Հայաստան եւ Սուրբա-Միջազգեսf.—
Անասօլու՝ թբխական երկիր. — Վիճա-
կագրութիւն եւ բնակչութիւն:

Ասիական Թուրքիան երեք գլխաւոր մասերու կը բաժնուի ազգագրական ու աշխարհագրական տեսակէտով, այն է բուն Անատոլու, Հայաստան և Սուրբա-Միջազգեսք: Անա թէ ի՞նչ կը գրէ Քրանսացի հեղինակ մը, որ ասկէ երեք տարի առաջ այդ կողմերը պտտած էր.

«Փոքր Ասիոյ ու Անատոլուի մէջ նոյնացած Թուրքերու և Խալամերու հոծ զանգուած մը կայ, որ բնակչութեան չորս հինգերորդ մասէն աւելի է, մինչ կարեւոր գաղութները ծովեղերքներուն վրայ միայն կը տեսնուին: Խակ Հայաստանի սարահարթին վրայ, որուն լեռնագագաթները մինչեւ 3500 մէթր բարձր են ծովուն մակերեսէն, ժողովուրդը և բնութիւնը տարբերերեւոյթ մը կը պարզէն: Հոն Թուրքերը չէ որ մեծամասնութիւն կը ձեւացնեն. անոնց թիւը բնակչութեան երկու հինգերորդէն աւելի չէ: Այդ բնակչութիւնը կը բաղկանայ աւարառու Քիւրտերէ, որոնք մասամբ անկախ են անմատչելի հովիտներու խորը. նոյնպէս կան երկրագործ ու հովիտ Հայեր, դարաւոր զոհերը իրենց աղմկայոյդ դրացիներուն. ատոնցմէ զատ կը գանուին

նաև Յոյներ որոնք վաճառականութեամբ կ'ապրին ծովեղերքներու երկայնքր: Հիմա վար իշնենք հայկական սարահարթին հարաւակողմը գտնուող սարերէն, յաւերժական ձիւնով ծածկուած լեռներէն հեռանանք ու մտնենք սուրբիական անապատին աւագներուն և Եփարատի ու Յորդանանի հովիտներուն մէջ, ուր արմաւենիներ կան: Հոն միակ գտաւարարբառ մը կը հնչէ մեր ականջին, Գուրանի լեզուն, զոր Սրարփայէն իրենց հետ բերած են իսլամ առաջին աշխարհակաները, և այդ լեզուն է որ այսօր իւլէմաները կը կրկնեն մզկիթներուն մէջ, ինչպէս քրիստոնեայ եկեղեցիներու մէջ՝ արեւելեան ծէսերու հետեւող կրօնաւորներ: Անապատին արեւմտեան կողմը կը գտնուի Սուրբիան, որ աշխարհագրական հիմնալի սահման մը ունի. արեւելեան կողմը կայ Միջագետքի նշանաւոր գաշտագետինը . . .»

Պ. Վիթալ Քինէ Ասիական Թուրքիա, Սուրբա, Լիբանան, Պաղեստին անուն գործին մէջ խղճամիտ հետազոտութիւններ կատարած է, որ իր հիմ պիտի ծառայէ այս ուսումնասիրութեան, Թուրքիոյ ցեղերուն կամ աւելի ճիշդը՝ կրօնքներուն վիճակգրութիւնը պատրաստելու համար. պէտք է ըսել որ կրօնական համայնքներու բաժանումն է որ կը գիւրացնէ այդ աշխատութիւնը, Ֆրանսացի արտաքին գործոց նախարարութիւնն ալ բաւականացած է այդ թիւերը ճշդիւ արտասպելով 1893-1897ի Դեղին Գրքին մէջ (Հայկական գործեր): Դիտելի է որ այդ վիճակգրութիւնները մասսամբ հաստատուած են օսմ. պաշտօնական վաւերագրերով, որոնք վերապահութիւն ցոյց կուտան կարգ մը պատճառներով: Թուրք կառավարութիւնը միշտ փորձած է իր իշխանութեան ներքեւ գտնուող քրիստոնեաներուն բուն թիւը ծածկել: Քրիստոնեաներն ալ, զինուորական տուրքէ զերծ մնալու համար, անկատար

ցանկեր յանձնած են. հետեւարար վերը լիշուած վիճակագրութիւնները շատ կը տարբերին Հայոց պատրիարքարանի վիճակագրութիւններէն։ Քրիստոնեանները կարեւոր թիւ մը կը ներկայացնեն Թուրքիոյ մէջ, ուսկայն Թուրքերը դիտումնաւոր կերպով նուազ ցոյց կուտան զանո՞ք։

Անատօլու անուան տակ պէտք է հասկնալ Փոքր Ասիան, Թրքական երկիր մը խսկապէս, որ բաղկացած է Գասթամունիի, Էնկիւրիի, Պրուսայի, Գոնեայի, Իզմիրի կուսակալութիւններէն և Պիղայի ու Իզմիթի միւթէսարքութիւններէն։ Այդ երկրամասին բնակչութիւնները հետեւեալ կերպով բաժնուած են։

Խալամ	(գրեթէ ամբողջ թուրք)	5,375,490
Քրիստոնեայ	(667,242 լոյն օրբունի և 262,664 Հայ, մեաց- եալը զանազան յարան- ուանութիւններէ)	951,702
Հրեայ		32,324
Զանազան	կրօնէներու պատկանողներ	19,573
Անատօլի ամբողջ բնակչութիւնը		6,379,089

Այսպէս՝ Խալամները բնակչութեան 100ին 84.2 մասը կը կազմեն և միայն Թուրքերէն կը խօսին։ Հոն կը բնակին նաև Յոյներ, Հայեր ու դարերէ ի վեր իսլամացած բնիկներ։ Սակայն Անատօլուն օսմ. կայսրութեան այն միակ երկրամասն է, ուր Թուրքերը իբր ռտարական ու վաղանցիկ նուաճողներ չեն համարուիր, հակառակ իբրեւ դարաւոր իշխանութեան։

Բայց Իզմիրի մէջ, որ 200,000 բնակչութիւն ունի, 100,000 քրիստոնեայ կայ, մեծ մասամբ Հելլէն կամ Յոյն օրթոսոքս։ Ասո՞նք Հայերու հետ ամենէն ձեռներէց ու գործունեայ տարրն են վաճառականութեան մէջ։

Ոմանք կը կարծեն թէ Թուրքերը եթէ կ'ուզենիրենց գոյութիւնը շարունակել իբր ժողովուրդ, պէտք է բնակին թրքախօս և բուն օսմ. երկրամասերուն մէջ, այսինքն Ասիոյ կողմը՝ Անատօլուի մէջ, ու Եւրոպայի կողմը՝ Կ. Պոլսոյ և շրջականներուն մէջ, որոնք իբրեւ ձեռքը կը մնան։ Գալով միւս երկրամասերուն, նախընարելի կը համարեն որ Սուլթանը իր գերիշխանութեան տակ աւելի կամ նուազ լայն ինքնօրինութիւն չնորհէ, ամէն հոգ ձգելով այդ ինքնավար ժողովուրդներուն վրայ։ Գալով Թուրքերուն, հին անուրջներ հետապնդելո՞վ է որ իբրեւ առկունութիւնը պիտի վերանան. բայց ասով սպառած պիտի ըլլան իբրեւ ուժերը։ Զէ՞ մի որ ինքնամփոփումի չնորհիւ աւելի դիւրաւ ձեռք պիտի բերեն իբրեւ կորովը։ Պաշտօնէութեան ասպարէզին մէջ յաճախ խաթարուած են միշավայրի ազգեցութեամբ, մինչ պարկեցա մարդիկ, լաւ երկրագործներ կը մնան գիւղերու մէջ, և տակաւին ունին այն զլիսաւոր ուժերէն մէկ քանին, որոնք ազգերու յարաւեւութիւնը կ'սպահովեն։

Սակայն երգակացութիւններով չզրադինք և անցնինք հայկական հարցին ուսումնասիրութեան։

Գ.

Հայաստան ցեղերու խառնուրդ երկիր մըն է. —
Հայ բնակչութիւնը խիտ չէ բաղդամամբ
միւս ցեղերուն, օսմ. պատօնական
վիճակագրութեանց համաձայն:

Հայաստանի սարահարթը, որուն հետ կապուած են Քիւրտիսանի լեռները, մինչեւ ոռոսական կովկաս կը տարածուի, ուր ամենէն բարձր գագաթները կը գտնուին Սրարատի վրայ. իսկ ճիւղերը կը բաժնուին մինչեւ Պարսկաստան: Նորագոյն վիճակագրութեանց համաձայն, հայ ազգաբնակչութիւնը սապէս բաժնուած է, աւելի կամ նուշազ տարբերութեամբ.

Ասիական Թուրքիա	
Եւրոպական Թուրքիա	1,500,000
Ռուսական Հայաստան (Կովկաս եւ Ռուսիա)	250,000
Ուրիշ երկիրներ. Եգիպտոս	1,500,000
Ամերիկա Եւայն	50,000
Համագումար	3,100,000

Այս ընդհանուր ակնարկէն յետոյ, դառնանք Ասիական Թուրքիոյ, որ ներկայ ուսումնասիրութեան հիմը կը կազմէ: Հայ ազգաբնակչութիւնը Ասիական

Թուրքիոյ մէջ հոծ ըլլալուն համար քաղաքական հարց մը կը ծագի, հարց մը որ պէտք է իր լուծումը գտնէ անհրաժեշտորէն: Ասիական Թուրքիոյ մէջ, հայկական սարահարթը և իր բնական յարակից մասերը կը կազմեն Սըգազի, Երզրումի, Պիթլիդի, Վանի, Տիարագէքիրի և Մամուրէթ-իւլ-Ազիզի նահանգները, իրենց աշխարհագրական զիրքով, տնտեսական չահերով և բնակիչներու ծագումով: Այս վեց նահանգներն են, ուր Սուլթան Ապտիւլ Համիտ խոսացած էր գործադրել դեսպաններու կողմէ առաջարկուած բարենորոգումներու ծրագիրը: Իրր ազգագրական, պատմական և բնական երկրամասեր, վեց նահանգներուն վրայ պէտք է աւելցնել Տրավիզնի և Ստանույի նահանգները, որով Հայաստան ծովեզերքներ կ'ունենայ. Նոյնպէս կան Մարաշի և Ռուֆայի սանձագները. Հալէպի կուսակալութենէն անջատուած, որուն մնացեալ մասը Սուրբիոյ կը պատկանի:

Պ. Քինէ Հայաստանի բնակչութեան մասին հետեւեալ վիճակագրութիւնը պատրաստած է, աւելի կամ նուշազ պաշտօնական վիճակագրութեանց վրայ հիմուած, որոնք քրիստոնեաներուն նպաստաւոր ըլլալու են:

Խ Ս Լ Ա Մ

Թուրքեր և նոյնացած բնակչութիւններ	2,226,370
Քիւրտեր և զանազան ցեղեր	1,664,719

{ 3,891,089



Ք Ր Ի Ս Ց Ո Ւ Ե Ա Յ

Յոյն օրիթոսոքս	339,668
Ասորի և այլն	165,726
Կաթոլիկ, Քաղղացի, Սուրբացի	51,392
	1,385,027
Հայ լուսաւորչական	691,514
Կաթոլիկ	7,642
Բողոքական	79,680
	828,841
Հրեայ	6675
Զանազան կրօնքներ, Եէղիափ,	
Գնչու եւայլն	98,144

Հայկական սարահարթին և յա-	
րակից ծովեղերքներուն, ընդ-	
ամէնը ութը նահանգներու և	
երկու սանձազներու բնակչու-	
թիւնը	5,381,535

Այս հաշուով, Խոլամները 100ին 62.2 համեմա-

տութեամբ, մեծամասնութիւն կը կազմեն, թէև Անա-

տօլուի մէջ շատ աւելի ըլլան: Սակայն Թուրքերը Հա-

յաստանի բնակչութեան 100ին 41.3 մասը կը կազմեն,

այսինքն և ոչ իսկ հէսը: Մնացեալ Խոլամներն են Քիւր-

տերը մեծ մասամբ: յնտոյ կուգան Լազերը, Զէրքէղ-

ները և այլն, որոնք Թուրքերուն հետ նոյնացած ազգեր

չեն, ինչպէս Ալպանացիները նոյնացած չեն Եւրոպա-

կան Թուրքիոյ մէջ:

Նոյն իսկ քրդական խնդիր մը կայ, որ առան-

ձին ուսումնափրութեան կը կարօտի: Քիւրտերը զրեթէ

անձանօթ են ծագումով, ալլազան և անորոշ ցեղերէ

սերած, կէս մը հաստատուն բնակութիւն ունեցող հո-

վիւներ: կէս մը ալ վաչկատուն, և ցեղերու բաժ-

նուած են, պէյերու, էմիրներու և աղաներու գլխաւո-

րութեամբ: Շատ մը ցեղեր անուանապէս միայն նուաճ-

ուած են: Ժթ. դարու կիսուն, յիսուն ապրուան շըր-

ջանի մը մէջ, Քիւրտերը մինչև իսկ իրենց արծիւի բոյ-

ներուն մէջ հալուծուած ու նեղը դրուած են: Քիւր-

տեամբանի այդ անմատչելի վայրերուն մէջ անռելի ջար-

դեր կրած են անոնք: Բայց մինչև հիմա կ'ուզեն իրենց

անկախութիւնը ձեռք բերել, երբ ատենը գայ տուրք

վճարելու և զինուոր տալու: բայց Սուլթանին հաւա-

տարիմ հպատակները կը դառնան, երբ քրիստոնեաց գիւ-

ղերուն վրայ ձնչում ի գործ դրուի: Դողութիւն, աւա-

րասութիւն, Հայերու դէմ հալածանք, ահա այդ Քիւր-

տերուն ժառանգական զբաղումը, որոնք կը սերին բո-

լոր ժողովուրդներու ըմբռաներէն, աշխարհիս սկիզբէն

ի վեր: Քիւրտերէն կազմուած են Համբաւան զօրագուն-

դերը, որոնք այնքան տիրահաչակ դարձած են ջարդե-

րու ատեն: այդ զօրագունդերը պաշտօն ունէին կոտո-

րածները գաղրեցնելու: բայց անոնք փութացին ջար-

դերուն մասնակցիլ:

Վերջին տարիներուն մէջ հայկական խնդրին

ստացած երեսոյթները ուսումնասիրելէ առաջ, հարկ է

ակնարկ մը ձգել ցեղերու խառնուրդին վրայ: որ չա-

փազանց կնճռուած է այդ խնդիրը: Եթէ Հայերը հոծ

զանգուած մը կազմէին Պուլկարներուն, Սերպիրուն և

Յոյներուն նման, ինչպէս էր առկէ առաջ Եւրոպական

Թուրքիոյ մէջ, խնդրին լուծումը պիտի դիւրանար: Այդ

լուծումը գանուած է, թէև քիչ մը արմատական ըլլայ:

Իրաւ է որ Հայաստանի մէջ զուտ հայկական գիւղեր

կան, և քաղաքներուն մէջ ալ ամբողջովին հայաբնակ

թաղեր, սակայն դժուար է գտնել այնպիսի երկրամա-

սեր, ուր Հայերը անվիճելի մեծամասնութիւն ունենան:

Այս իրողութիւնը կ'ապացուցանէ թէ հայ ցեղը, իր

կրօնքին յենած, միւս ցեղերուն հետ ձուլուած չէ, այլ

անջատ մնացած է : Սակայն բացառութիւն կը կազմեն
Սասունի կողմերը Մեծ Հայաստանի մէջ, և Զէյթուն՝
Փոքր Հայաստանի մէջ : Հօն Հայերու ստուար բնակ-
չութիւն մը կայ, որոնք դարերէ ի վեր իրենց գոյու-
թիւնը կը պահպանեն լեռնոտ դիրքերու շնորհիւ : Գրեթէ
նոյն կացութեան մէջ կը գտնուին Լիբանան, Գարա-
տաղ, Ալպանիա որոնք քաղաքական բացառիկ առանձ-
նաշնորհութեան ճեռք բերած են, մինչ Հայերը կը սպա-
սեն տակաւին :

Դ.

Հայկական աղբիւրէ վիճակագրութիւն մը.—
Կարելի է զուտ հայկական երկրամաս մը
հաստատել վեց նահանգներուն մէջ, ուր
Թուրքերը փոքրամասնութիւն կը կազ-
մեն.—Հայ ցեղին յատկութիւնները.—
Ֆօն Մօլբէի կարծիքը Հայերուն
զինուորական ընդունա-
կութեան վրայ :

Նախորդ գլխին մէջ յայտնեցինք հայ բնակչու-
թեան թիւը Ասիական Թուրքիոյ վեց նահանգներուն
մէջ, Հայէափի երկու սահմագներն ալ հաշուելով : Իրաւ
է որ այդ սահմանը նախկին Հայաստանի տարածութե-
նէն անդին կ'անցնի, բայց աշխարհագրական և տնտե-
սական տեսակէտով տրամաբանական է որ ծովեզերք-
ներ արուին Հայաստանի . Տրապիզոնի նահանգը Աև
ծովու վրայ, և Ատանայի կամ Կիլիկիոյ նահանգը՝ Իս-
կէնտէրունի ծովածոցին մէջ, Կիլիկիոյ հարուստ և
խոստմնալից նահանգը, ուր 100,000 Հայեր կը գտնուին,
Փոքր Հայաստանի թագաւորութեան ամենամեծ մասը
կը բովանդակէ, որ միջին գարուն մէջ բարձր սարա-
հարթէն վար իշած Հայերուն կողմէ հիմնուած է :
Հայաստանի սահմանները մեծապէս ընդարձակե-

լով, կարգ մը հողամասեր կցուած են, ուր հայ ժողովուրդը բաւական ցանցառ է Թուրքերուն հետ բաղդատմամբ։ Հայ և Իսլամ տարրերուն վիճակագրութիւններէն կը հետեւի թէ առաջինը համեմատաբար փոքրամասնութիւն կը կազմէ։

Դիւանագիտական աշխարհի մէջ սովորութիւն եղած է հայկական վեց նահանգները միայն նկատի առնել փոխանակ ութիր նահանգներու, երբ այդ երկրամասին վրայ կը խօսուի, ուր պիտի գործադրուէին 1895ին սկզբունքով ընդունուած բարենորդումները։ Այդ նահանգներն են Երզրում, Վան, Պիթլիս, Խարբերդ, Տիարպէքիր և Սվագ։ Սովորաբար կ'ըսեն թէ Հայերը ո՛չ մէկ տեղ մեծամասնութիւն չունին։

Այդ մասին վիճակագրութիւն մը պատրաստուած է հայ կրօնական իշխանութեանց կողմէ։ Բնակչութեան թիւը ճշգելու համար, Հայերու հոծ զանգուած մը պարունակող մասերը միայն նկատի առնուած են։ Քիչ մը անդին առաջ բերուած վիճակագրութեան մէջ կը գրանուին վեց նահանգները, բայց իսլամական նահանգներու մասերը դուրս ձգուած են, կ'ըսէ Բուր լի Բեօրլը ս'Օրիան, որովհետեւ Թուրք կառավարութիւնը 1877ի թուրքեռուս պատերազմէն յետոյ հայկական վեց նահանգներուն վրայ դիտումնաւոր կերպով աւելցուցած է այդ մասերը։

Դուրս ձգուած մասերն են. Վանայ կուսակալութեան մէջ Հէքքեարի, Պիթլիսի կուսակալութեան մէջ Սղերի հարաւակողմը, Տիարպէքիրի կուսակալութեան մէջ Պշերիկ, Խարբերդի կուսակալութեան մէջ Մալաթիոյ հարաւակողմը, Սըվազի կուսակալութեան հիւսիսարեւմտեան կողմը։ միայն Երզրումի նահանգն է որ ամբողջապէս կը գտնուի վիճակագրութեան մէջ։

Թուրքահայաստանի մէջ հետեւեալ բնակչութիւնները կան։

Ի Ս Լ Ա Մ (45.1%)

Թուրք	666,000
Քիւրտ	424,000
Ուրիշ Իսլամներ	88,000
Համագումար	1,178,000

ԶԱՆԱՁԱՆ ԿՐՈՆՔՆԵՐ (9.6%)

Գըղթպաշ	140,000
Զաղա-Թէմպլի-Զարըքլը	77,000
Եէզիտի	37,000
Համագումար	254,000

ՔՐԻՍՏՈՆԵԱԼԻՑ

Հայ	1,018,000
Ասորի	123,000
Յոյն և այլն	42,000
Համագումար	1,183,000

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՒԵՐ

Քրիստոնեայ	1,183,000=45.2%
Իսլամ	1,178,000=45.1%
Զանազան կրօնքներ	254,000=9.6%
Համագումար	2,615,000

Զարդերու, հալածանքներու և ամէն տեսակ հարստահարութիւններու և անոնց հետեւանքը եղող

արտագաղթի պատճառաւ հայ տարրը նուազած է վերջին տարիներս և կամ չէ աւելցած կարգ մը տեղեր. բայց հայ ցեղը այնքան բազմածին է որ գոյացած պարապները շուտ կը լեցուին ։ Եթէ երբեք կեանքի և ինչքի ապահովութիւն տիրէ երկրին մէջ, հայ ազգը ճշմարիտ վերածնունդ մը պիտի ունենայ ։ Զանազան երկրներու մէջ ցրուած հայ ժողովրդեան տոկունութիւնը և յարակցութիւնը շատ մը գործերով ի յայտ կուգան ու ամէն աեղ իրենց ճիւղաւորումները կը տարածեն ։ Օրինակի համար, յիշատակելի է ընդարձակ ու բարգաւած հաստատութիւն մը, որ մեծ ծառայութիւններ կը մատուցանէ ։ Հայ Բարեգործակուն ընդհ. միութիւնն է ան ։ Հիմնադիրն ու նախագահն է Պօղոս Նուպար փաշա և կեդրոնը կը գանուի Գահիրէ ։

Հայերը ճարտարագործ, չարքաշ և յարատեւող ցեղ մէն են, զիսութիւնները ուսումնասիրելու և կիրարկելու լնդունակ, ինչպէս նաև դրական ու երեւակայական կարողութիւններով օժտուած ։ Իբր սեղանաւոր ու վաճառական, բուռն կերպով կը մրցին ։ Լեռնոտ գաւառներու մէջ բնակող Հայերը կարիճ ու կարգագահ զինուորներ ըլլալու ըդունակութիւն ունին, Ատենօք. Բիւզանդական բանակներուն մէջ պատուաւոր տեղ մը կը գրաւէին իրենց պատերազմիկներով և զօրավարներով ։ նոյնիսկ հայ կայսրեր բազմած են կ. Պոլոյ գահուն վրայ ։ Մեր օրերուն, 1895ին, Զէլթունի մէջ, և ջարդերու տաեն կարգ մը զիւղերու մէջ Հայերը դիւցաղնարար պաշտպանած են լնքզինքնին, և աւելին պիտի լնէին, եթէ երբէք թուրքերը նախազէս ու եւ պատրուակով հաւաքած չըլլացին անոնց զէնքերը, Քիւրաւերու վայրագութեան յանձնելով զանոնք անպաշտպան վիճակի մէջ ։

Այս առթիւ շահեկան է առաջ բերել մարեշար Մօլթքէի խօսքերը զորս իր Արեւելիքի Նամակներուն մէջ գրած է զինուորական ծառայութեան մասին, երբ սպայակոյափի հարիւրապետ էր օսմ. բանակին մէջ ։ Մարեշալ Ֆօն տէր Կոլց զինուորական վերակազմութեան գործին մէջ սէտք է օգտագործէր իր մեծանուն նախորդին զաղափարները, որուն կարծիքը բարեպատեհ այժմէութիւն մը ընծայած է վերջին դէպքերուն ։ Ահա թէ ի՞նչ կը գրէ Մօլթքէ, Մալաթիայէ թուագրուած նամակի մը մէջ, Հայաստանի խորերէն, ուր մէկ տարի մասացած էր ։ 1889 Ապրիլ 4ին էր, նէզիպի ճակատամարտէն երեք ամիս առաջ, զոր թուրքերը կորսնցուցին Եգիպտացիներուն հետ մղած իրենց պատերազմին մէջ ։

«Ասիոյ Հայերը բազմաթիւ և կորովի ցեղ մըն են՝ հնագանդութեան վարժուած և մեծ մասամբ բարեկեցիկ ։ Կարելի է որ այս պահուս աւելի հաւատարիմ ու անձնուէր ըլլան Բ. Դրան քան թէ իսլամ, քիւրտ և արար բնակչութիւնները ։ Հաֆրզ փաշա մտադիր էր մէկ Հայ առնելու տասնապետի մը հրամանին տակ զանուող իւրաքանչիւր ջոկտափ մէջ, այսպէս՝ բանակին մէկ քաններորդ մասը Հայերէ պիտի բաղկանար, Կատարելապէս համամիտ չեմ այդ ծրագրին, որովհետեւ քիւրտ ամենայեախն զինուորը իրաւունք ունենալ կը կարծէ կեավուուն հրամաններ տալու ։ Այս առնեն բաեաները շատ դժբախտ կեանք մը պիտի վարեն, և միջակ զինուորներ պիտի դառնան, քանի որ ստորագաս աստիճաններ ձեռք բերելու հեռանկարն իսկ չպիտի ունենան անոնք ։

«Եթէ երբեք մեր պահեստի զօրագունդերուն մէջ չորրորդ վաշտ մը կազմուէր Հայերէ բաղկացած, այն

ատեն բաեան պիտի կրնար յառաջացում ունենալ բանակին մէջ և մինչեւ հազարապետութեան աստիճանը համիլ : Մրցում մը պիտի բացուէր խլամ և քրիստոնեայ վաշտերու միջեւ, ու այդ մրցումէն երկուքն ալ պիտի օգտուէին : Այդ տնօրինութիւնը նոււաղ կասկածանքով պիտի ընդունուի բաեաներուն կողմէ, բանակը պիտի զօրանայ և երկրացին զգալի սփոփանք մը պիտի ունենայ : Քրիստոնեաներու ազատագրումի գործը այն ատեն ի երեւս կարգադրուի ամենէն դիւրին և արդար եղանակով :

«Հաֆրզ փաշա պիտի՞ գործադրէ իր ծրագիրը : Կը փորձուիմ կառկածելու : Սակայն փաշան վիրաւորած պիտի ըլլայ իսլամական նախապաշարումները և համատութիւնը, քանի որ իսլամները չեն հասկնար օսմանակին բովանդակ տկարութիւնը, Խողիրը սպարապետին պիտի պարզեմ» :

Դրոգին բարձր հեղինակութեանը համար այնքան հետաքրքրաշարժ եղող այս հատուածը կը յանձնենք օսմ. բանակի գերման կողմակերպիչներու և մէծնթիւրք կուսակցութեան ուշադրութեանը որոնք արամուգտպէս հակառակ մէթոտի մը հետեւած և ծանօթ արդիւնքը ձեռք բերած են . նոյնպէս ուշադրութիւնը կը հրաւիրենք ամէն անոնց որոնք օսմ. կայսրութեան փրկութիւնը կը հրաւիրենք ապակեդրունացման և ազգայնութեան սկզբունքը յարգելուն մէջ : Ոչ միայն զինուորական ծրագիր մը կայ տառը մէջ, այլ և քաղաքական ու ընկերական, և նոյն իսկ կրօնական, որ ամէն բանէ առաջ կ'անցնի այս երկրին մէջ :

Հայ ցեղին մտաւորական անվիճելի ձիրքերը չե՞ն որ Թուրքերու կասկածը արթնցուցած են . Զէ՞ մի որ Թուրքերը վախով դիտած են ազատութեան, հաւասարութեան, իրաւունքի և արդարութեան գաղափարնե-

բուն թափանցումը Հայոց մէջ . Եւրոպայի ընկերական ըմբռնումով և այն կարողութեամբ զոր Յորմւելքի քրիստոնեաները ցոյց կուտան գաղափարները իւրացնելու մասին : Այդ շարժաւովիթներէն մղուած, Թուրքերը անհրաժեշտ գատած են արևելեան աշխարհականներու յատուկ գասական հին միջոցը գործածելու Հայերուն դէմ, այսինքն ընդհանուր ջարդի ենթարկել այն ժողովուրդը, որուն գոյութիւնը վտանգ մը կը սպառնայ : Այդ եղանակը, չինէն ի վեր ի գործ գրուած, ԺԹ. և Ի. դարերուն մէջ ալ ի գործ գնելու չեն վարանած :

Օսմ. կառավարութեան մասնակցութիւնը 1895ի և 1896ի ջարդերուն, ապացուցուելու կարօտ չէ այլևս : 1897ին, հայկական գործերուն առթիւ հրատարակուած Դեղին Տետրակին իւրաքանչիւր էջին մէջ ի յայտ կուգայ այդ իրողութիւնը : Շատ տեղեր, օսմ. կամոնաւոր զինուորները, վարչական իշխանութեանց մեղսակցութեամբ . հայ ժողովուրդը կոտորած են անխափիր, էրիկ մարդ, կին, ծերունի և տղայ . մարդկութեան համար ամօթալից իրողութիւն մը պիտի մնայ ան : Բայց պէտք է խոստովանիլ որ Եւրոպա ալ այդ դէպքերու մէջ պատասխանատութեան բաժին մը ունի, որովհետեւ այդ դէպքերը 1878ի Պերլինի դաշնագրին 61րդ յօդուածը չզորացածքուելուն ուղղակի հետեւանքը եղան, դաշնագիր մը որուն երաշխաւորութիւնը հանդիսաւորապէս ստանձնած էին տէրութիւնները : Այդ դաշնագիրն է որ պիտի ուսումնաարենք հիմա :

Ե.

Պերլինի դաշնագրին 61րդ յօդուածը հայկական պահանջումներուն հիմն է. — 1894ի և 1896ի ջարդերը. — Այդ բուտկանին հրատարակուած

Դեղին Տեսրակին վերլուծումը. — 1895 մայիս 11ին Տէրութեանց կողմէ Ապ-
սիւլ Համիտի տրուած յիշատակագիրը
և բարենորդումներու ծրագիրը. —
Համիտ հոկտեմ. 20ին կը վաւե-
րացնէ բարենորդումներու
ծրագիր մը:

Պերլինի դաշնագրին 61րդ յօդուածը սա է.

«Բ. Դուռը յանձն կ'առնէ տեղական պէտքերուն համաձայն բարելաւումներ ու բարենորդումներ ի գործ դնել անյապազ հայաբնակ նահանգներուն մէջ և ա-
նոնց ապահովութիւնը երաշխաւորել Զէրքէզներուն ու Քիւրտերուն դէմ:

«Բ. Դուռը ձեռք առած միջոցներու մասին պար-
բռաբար տեղեկութիւն պիտի հաղորդէ աէրութեանց,
որոնք բարենորդումներու գործադրութեան վրայ պի-
տի հսկեն» :

Գիտնալու համար թէ ի՞նչ եղած է այդ յօդ-

ուածին գործադրութիւնը, կը բաւէ վերլուծել Դեղին Տեսրակը (Հայկական Գործեր, 1893-1897), ուր խըն-
դերը պարզուած է մինչեւ այդ թուականը, և նոյն իսկ
կրնանք ըսել թէ մինչեւ հիմա, որովհետեւ 1897էն
ի վեր ո՛չ մէկ լուրջ բարենորդում չէ գործադրուած
ի նպաստ Հայերուն, հակառակ Բ. Դրան հաւասափ-
ներուն: Զարդերը վերսկսած են 1909ին, Ատանայի
նահանգին մէջ, Ժէն-Թիւրքերու անտարբեր աչքին
տակ, մինչ Հայերը անկեղծ յոյսեր դրած էին անոնց
վրայ:

1893-1897ին, Կ. Պոլսոյ ֆրանսական գեսպան
Պ. Բոլ Քանաքօն հայկական արիւնուա տուամին իրադար-
ձութիւնները սրտայոյզ շեշտով մը կը նկարագրէր ամէն
ամիս և երեսմն օրը օրին, չափաւոր լեզու մը գործա-
ծելով իր գիւանազիտական չոր ու անթերի գրու-
թեանց մէջ.

Պ. Բոլ Քանաքօն 1894 փետրուար 20ին կը գրէր
արտաքին գործերու նախարար Պ. Քազիմիր Բէրիէլ.

«Երկու տարի առաջ, թուրք բարձրաստիճան
պաշտօնատար մը կ'ըսէր ինձի. «Հայկական ինդիրը
գոյութիւն չունի, բայց մենք պիտի ստեղծենք զայն»:
Այդ գուշակութիւնը իրականացած է: Հայկական խըն-
դերը գոյութիւն ունի: Մէկ տարիէն աւելի է որ բուն
Հայաստան և մերձակայ գաւառները ծանրակշիռ դէպ-
քերու թատր կ'ըլլայ. մեր հիւպատունները ամէն շաբ-
թու մեզ կը հազրորդեն թէ ձերբակալութիւններ և ա-
րիւնալի ընդհարումներ կատարուած են Հայերուն ու
տեղական իշխանութեանց միջեւ...»:

«... Բ. Դրան անգործութիւնը վհատութեան
մատնած է Հայերու բարի կամեցողութիւնը: Խոստաց-
ուած բարենորդումները գործադրուած չեն: Պաշտօնա-
տարները ամօթալից կեղեքումներ կ'ընեն. արդարու-

թիւնը չի գործադրուիր, սահմանագլուխներու վրայ հսկողութիւնը ընելու սահմանուած Համբատիէ զօրագունդերուն կազմութիւնը ուրիշ բան չէ եղած եթէ ոչ պաշտօնական կազմակերպութիւն մը, որուն գործն է աւարառութիւն ընել ի վես քրիստոնեայ Հայերուն։ Իրու է որ միայն Հայաստանի առանձնայատուկ կացութիւն մը չէ ատիկա, Կայսրութեան մէկ ծայրէն մինչեւ միւս ծայրը, Յոյները, Ալպանացիները, Արարները տիրող անարդարութենէն. պաշտօնատարներու կաշառակերութենէն և կեանքի անապահովութենէն կր գանգատին»։

Ու Պ. Փանազօնի տեղեկատուութիւնը կը վերջանար սա մարգարէական և մելոմազիկ տողերով, որոնք իրենց այժմէութենէն բան մը չին կորսնուցած ցարդ։

«Հայկական խնդրին համար հնարաւոր լուծում չկայ. այդ խնդրը չպիտի փակուի, ու Թուրքերը աւելի պիտի արծարծեն զայն իրենց յոռի վարչութեամբ և հեղդութեամբ։ Մերթ ընդ մերթ, վայրագութեան նուպայի մը հետեւանքով, աւելի բուռն արտունչներ պիտի յայսնուին կամ ըմբոստութիւններ պիտի ծագին. եւրոպական մամուլը ուշադրութիւն պիտի դարձնէ անդադար կրկնուած այդ դէպքերուն և հանրային կարծիքը քրիստոնեայ երկիրներու մէջ կարեկցութիւն պիտի զգայ հալածուածներուն նկատմամբ. այսօր Անգլիոյ և Միացեալ Նահոնգներու մէջ սահմանափակուած շարժումը միւս քրիստոնեայ ազգերուն մէջ ալ պիտի տարածուի, Պերլինի դաշնագիրը քննութեան պիտի ենթարկուի և միջամտութիւն մը անհրաժեշտ պիտի դառնայ։ Վաղը թէ քանի մը տարիէն պիտի ըլլայ այդ բանը. չինք կրնար թուականը որոշել։

«Առաջի միայն կրնանք ըսել թէ Թուրքիոյ մէջ շատ երկար կը տեւեն ամէնէն արտակարգ կացութիւններն իսկ. ամէն օր պէտք է սպասել կանոնութիւններու և առանց զարմանքի դիտել զանոնք»։

Ասունի ջարդերէն յետոյ, քննիչ յանձնախումբ մը կազմուեցաւ ֆրանսայի. Անգլիոյ և Ռուսիոյ նախաձեռնութեամբ։ 1895 ապրիլ 18ին Պ. Բոլ Քանազօն այն ատենի արտաքին գործերու նախարար Պ. Հանութոյի կը յզէր յիշատակազիր մը և վարչական բարենորոգումներու ծրագիր մը, որոնք յիշեալ երեք տէրութեանց խորհրդակցութեամբ պատրաստուած էին։ Առաջարկուած միջոցները երեք կառավարութեանց հաւանութեան արժանացան։

Սյդ յիշատակազրին մէջ պարզուած էին այն սկզբունքները, որոնք անհրաժեշտ կր թուէին, աստիճանական միջոցներով գարմաներու համար այն անարդարութիւնները ու կեղեգումները, որոնց առարկայ կ'ըլլային Հայերը։ Բարենորոգումներու ծրագրին մէջ մանրամասնորէն պարզուած վարչական, դատական և ելմտական կազմակերպութիւնը եթէ լու կերպով գործադրուէր, մեծ բարւոքու մը առաջ պիտի բերէր հայողովդեան վիճակին մէջ։

Մայիս 11ին ներկայացուած ծրագրին Սուլլանը պատասխանեց իր կողմէ պատրաստուած ծրագրով մը, զոր Պ. Փանազօն կ'որակէ իրը «անկերպարան աշխատութիւն մը, ուր ո՞չ մէկ լուրջ և երաշխաւորուած տրամադրութիւն չկայ»։ Ռուսիա մեծ փութկոտութիւն չը ցուցներ ֆրանսայի և Անգլիոյ հետ գործելու համար։ (Դեղին Տերտակ, էջ 76 և 153)։

Սակայն բանակցութիւնները շարունակուեցան Սուլլանին հետ, որ կ'ուզէր գործը ձգձգել, նպատակուննալով խուսափիլ գեսպաններու դիտողութիւններէն։ Համբատ շատ լաւ գիտէր որ տէրութիւնները չպիտի միանային բռնի ուժի դիմելու համար, միակ բանը որմէ կը վախնար Սուլլանը։

Այդ միջոցին, 1895 Սեպտեմբեր 30էն Հոկտեմ-

բեր 2, խոռվութիւններ ծագեցան կ. Պոլսոյ մէջ : Հայերը համախմբուեցան ու խաղաղ ցոյց մը ըրին : Սուլթանը . երեւութապէս վրդովուած , զապողական անողոք միջոցներու դիմեց : Մայրաքաղաքին փողոցներուն մէջ ջարդեր ու ձերբակալութիւններ եղան : Ոստիկանութեան կողմէ զինուած սօֆթաններ ամէն բռնութիւն ի գործ դրին :

Սակայն , հոկտեմբեր 20ին , երեք դեսպաններու ի գործ դրած նոր ճնշումին չնորհիւ . որոնք համաձայնած էին , բարենսրոգումներու ծրագրին մասին Համիտի վերջնական հաւանութիւնը ձեռք բերելու համար . Սուլթանը վաւերացուց նոր ծրագիր մը , քիչ մը փոփոխութիւն ներմուծելով նախորդ ծրագրին մէջ : Պ. Քանապօն հոկտեմբեր 30ին իր կառավարութեան յղեց այդ ծրագիւը :

Այդ թուականը կարեւորութիւն ունի , որովհետեւ Բ. Դրան մէկ հրամանագրովը պաշտօնապէս վաւերացուած է այդ ծրագիրը , և այդ թուականէն ի վեր ետք առնուած , բան մը որ արդէն կարելի չէ առանց երեք տէրութեանց հաւանութեանը , որոնք ստորագրած են ծրագրին տակ : Այդ ծրագիրը և մայիս 11ի յիշատակագիրը մինչև այսօր ծշմարիտ հիմը կը կազմեն այն բարենսրոգումներուն , որոնց իրականացումը բաղձալի է Հայաստանի համար : Բ. Դրան այդ հրամանագրին վրայ այսօր ալ նոր բանակցութիւններ կրնան կատարուիլ օգտակարապէս :

2.

Զարդերը 1895 Հոկտեմբերին կը վերսկսին նոր սասկութեամբ մը — Տէրութիւնները համակարծիք չեն նեռղական միջոցներու մասին . — Ռուսիոյ անտարեւութիւնը . — Պ. Բոլ Քանապօն գուր ջաներ կը թափէ ազգութեականութեան մը նետելու համար . — Անիշխանութիւնը կը շարունակէ մինչեւ այսօր . — Անանայի 1909ի ջարդերը :

Լաւ պիտի ըլլար , Կթէ երբեք Սուլթանը իր ընթացքը պատշաճեցնէր այն հաւաստիքներուն , զորս ընծայած էր դեսպաններուն : Բայց այդպիսի բան մը չըրաւ երբեք . ոչ մէկ միջոց ձեռք չառաւ , տագնապին առաջքը առնելու համար . որմէ տեղեկութիւն ունէր կանիսաւ : Այսուհետև քանի մը ամիս . Դեղին Տեսրակին մէջ երկար մարտիրոսագրութիւն մը կը պարզուի , հաղարաւոր կեանքերու բնաջնջումով , որոնք արիւնարբու գաղաններու յարձակումին զոհ կ'երթան : Ամբողջ ժողովուրդ մըն է որ վայրագօրէն կը խողխողուի իշխանութեանց մեղսակից բարեացակամութեամբ ,

Կ. Պոլսոյ Փրանսական դեսպանը Բ. Դրան բողոքեց լսամին հաստատութիւններու բռնաբարման, Կաթոլիկ Հայերու ջարդին և Ֆրանսայի պաշտօնական թեւարկութեան ներքեւ գանուզղլատին միսիօնար հայր Սալվաթօրի սպաննութեան դէմ, 1895ի նոյեմբերին: Յետոյ բանակցութիւններ կատարուեցան հայր Սալվաթօրը սպաննող գնդ. Մաղար պէջը ձերբակալելու համար, բայց հետապնդութեամբ ուշացուցին: Ֆրանսացի հրապարակագիր մը կ'ըսէ թէ 1897ի գարնան, այդ բարձրաստիճան սպային հանդիպած էր Հալէպի ճամբուն վրայ, երբ Խաքէնտէրուն կ'երթար չոգենաւ նստելու համար, այն ատեն արեան հետքերը ասկաւին կը տեսնուէին տուններու պատերուն, եկեղեցիններու քարայաւակներուն և քաղաքներու սալայատակներուն վրայ: 1896 Օգոստոս 26ին, Կ. Պոլսոյ Օսմ. Կայս. Պանքային վրայ եղեռնափորձ մը կատարուեցաւ: Այդ գէպքը հայ յեղափոխական խորմի մը յուսահատական փորձը համարուեցաւ, Եւրոպայի ուշադրութիւնը հրաւիրելու համար գժմախա հայ ազգին վրայ, սակայն այդ եղեռնափորձին դրդապատճառը խորհրդաւոր մնացած է իսկապէս: Եղեռնափորձէն յետոյ կատարուած սպաննութիւնները ու աւարառութիւնները ոսամիկանութեան և զինուորներու կողմէ չարգիւեցան: Նոյն իսկ մասնակցողներ ալ եղան: Պ. Վիքիթօր Պէրար այդ գէպքերը պարզած է Սուլբանին Քաղաքականութիւնը անուն գրքին մէջ: Դեղին Տետրակն ալ կը հաստատէ զանոնք: Պ. Քանազօն խնդրեց որ ազգու միջոցներ ձեռք առնուին: Սեպտեմբեր 30ին, արտաքին գործերու նախարար Պ. Հանօթոյի կը գրէր. «Կրետական խնդիրը կարգադրուեցաւ, որովհետեւ Սուլթանը համոզում գոյացու թէ ապատամբութեան երկարաձգումը Եւրոպական միջամտութիւն մը առաջ պիտի բերէր անպատճառ».

հայկական խնդիրը կը ձգձգուի և ծանրակշիռ վիճակ մը կ'առնէ, որովհետեւ Սուլթանը այդ միջամտութենէն գերծ կը նկատէ ինքզինքը:

«... Կաղծեմ, նախ պէտք կայ յայտարարելու թէ վեց կառավարութիւնները համաձայնած են, իւրաքանչյւրը մէմմէկ զրահաւոր զրկելու համար Կ. Պոլսու Սապէս՝ Սուլթանը սա ճշմարիտ տպաւրութիւնը պիտի ունենայ թէ Եւրոպա միաբան է»:

Կոտորածները նորէն սկսան գաւառներուն մէջ: Անգլիական յիշատակագիր մը, 1896 նոկտեմբեր 20 թուակիր, Բարիզի անգլիական դեսպանին կողմէ Պ. Հանօթոյի յանձնուեցաւ: Այդ յիշատակագրով համաձայնութիւն մը կը կնքուէր տէրութեանց միջն: պայմանաւ որ միաձայնութեամբ արուած ամէն որոշում գործադրուի:

Այդ միջոցին Սուլթանը կը խաղցնէր Եւրոպան, յայտարարելով թէ օգտակար բարենորոգութեամբ պիտի գործադրէր: Պ. Քանազօն նոյեմբեր 16ին կը գրէր Պ. Հանօթոյի:

«Սուլթանը ամէն ձգձգողական միջոցներու կը դիմէ և Բարիզի իր գեսպանին զեկոյցները ուրիշ նպատակ չունին եթէ ոչ սա հաւատքը ներշնչել թէ բան մը կ'ընեն, մինչ բան մը բրած չունին»:

Վերջապէս 1896 դեկտեմբեր 15ին Պ. Հանօթօ հեռագիր մը ուղղեց Պ. Քանազօնի: Այդ հեռագրին մէջ ճշդուած է ֆրանսական և ուռուսական կառավարութեանց համախորհուրդ ընթացքը անգլիական յիշատակագրին հանդէպ:

Ահաւասիկ այդ հեռագիրը:

«Պէտք չէ ուշադրութենէ վրիպեցնել որ ոռւսական կառավարութեան հետ համախորհուրդ, աէրութեանց միահամուռ գործողութեան համար անհրաժեշտ

կը նկատենք անոնց կանխագոյն համաձայնութիւնը հետեւեալ երեք կէտերուն վրայ .

«Օսմ. կայսրութեան ամբողջութեան պահպանումը . ոչ մէկ առանձին գործողութիւն ու է կէտի վրայ . երկու տէրութեանց թեւարկութեան պէտք չկայ :

«Պէտք չունիմ ձեզի յիշեցնելու թէ մեր կարծիքով , կայսրութեան բոլոր բնակչութիւններուն համար պէտք է գործադրուին բարենորոգումները , առանց ցեղի և կրօնքի խարութեան :

«Գալով ճնշողական միջոցներուն , պատեհ առթիւ պիտի քննենք այդ խնդիրը . եթէ երբեք տէրութիւնները միաձայնութեամբ ճանչնան անոր բացարձակ անհրաժեշտութիւնը » :

Հետեւաբար տէրութիւնները կը յետաձգէին ճշնշողական միջոցներու քննութիւնը . արդ՝ ճնշումը միայն կրնար յուզման մատնել Սուլթանը : Ծուսիա ազգուապէս գործելու հակամէտ չէր բնաւ : Խսկ Գերմանիա ա'լ աւելի անտարբեր էր . տնտեսական ու առեւտրական տեսակէտով , և շահ ունէր Սպատիւլ-Համիտը ինայելուն մէջ :

Խնդիր մը կը ներկայանայ հիմա : Ֆրանսա այն ատեն իրաւո՞ւնք ունէր թուսիոյ համակարծիք ըլլալու բոլորովին և իր ընթացքը ստորագասելու անոր : Զէ՞ մի որ ֆրանսա այդ թուսականին թուսիոյ հետ չէր միացած ու է զինակցութեամբ : Ընդհակառակը ֆրանսական կառավարութիւնը պէտք է համամիտ գտնուէր Անգլիոյ ջատագոված ազդու միջոցներուն : Այդ թուսականին յետոյ պատահած դէպքերը , ինչպէս Գերմանիոյ անտեսական ուսնձգութիւնը թուրքիոյ մէկ մասին վրայ , ժէօն-Թուրքերու յեղափոխութիւնը , Պալքանեան ժողովութեան աղատագրութեան պատերազմը և ընդհանուր պատերազմի մը սպառնալիքը ցոյց առնին թէ

պէտք չէ անլոյծ ձգել իմսդիրները , երբ առաջարկուած լուծումները կը համապատասխանեն քաղաքակիրթ և զօրաւոր տէրութեանց տարրական պարտականութիւններուն : Մէկ խօսքով , բան մը շահած են 1896ին , հայկական ինդրին լուծումը յետաձգելով , որ այսօր երեւան կուգայ աւելի քան երբեք սպառնական , պալքանեան յաղթանակներէն յետոյ : Ինչ որ ալ ըլլայ , Սպափէլ Համիտ փորձառաբար սա համոզումը գոյացուցած էր թէ Եւրոպա բոնի ուժի չպիտի դիմէր . ուսափի կը շարունակէր խոստումներով խարիսկել տէրութիւնները , որոնցմէ ոմանք թերեւս կ'ուրախանային : Ժամանակ շահելնուն համար : 1896 դեկտեմբեր 31ին . Պ. Քանաքօն բարենորոգումներու գործադրութեան մասին իրեն դրկուած հիւպատոսական տեղեկագրերը Պ. Հանօթոյի կը յդէր , սա եղակացութեամբ :

«Կը հետեւի որ բարենորոգմանց մեծ մասը մինչև հիմա թուզթի վրայ մնացած են . ոչ մէկ միջոց ձեռք չէ առնուած , Քիւրտերը զսպելու համար , զլսաւոր հեղինակները չարագործութեանց , որոնց դարձան մը տանելու սահմանուած էին այդ բարենորոգումները » :

Այդ թուսականին ի վեր շատ քիչ բան փոխուած է Հայաստանի մէջ : Տէրութեանց յիշատակագիրը և բարենորոգումներու ծրագիրը , Բ. Դրան կողմէ 1895 հոկտեմբեր 20 թուսակիր հրամանագրով վաւերացուած , մնաել տառ մնացին , մինչ տարիներէ ի վեր Հայաստանի Սահմանադրութիւնը պէտք է համարուէր , և կամ առ նուազն այնպիսի խարիսխ մը . որուն վրայ հիմնուէին այդ տարաբախս երկրին համար բաղձացուած բոլոր բարւոքումները : Բայց այսօր կը անձնենք որ այդ վաւերագրերը նորէն գուրս կուգան դիւտանատուններէն :

1897ի թուրքեւնելլէն պատերազմը օսմ . կայսրութեան ուրիշ կէտերուն վրայ դարձուց հանրային ու-

շադրութիւնը։ Յետոյ ռուսեւճաբոն պատերազմը ծագեցաւ Ծայրագոյն Արեւելքի մէջ։ Առաջին անգամ ըլլալով՝ Ռուսիա իր պարտականութեան մէջ կը թերանար ։ իր պաշտպան Թուրքիոյ քրիստոնեաներուն, անտարբեր կը գտնուէր հայկական թշուառութեանց հանդէպ։ Կ. Պոլոյ մէջ բռնած իր աւանդական քաղաքականութենէն հրաժարելու հարկադրուեցաւ, ուրիշ տեղ զբաղած ըլլալուն համար, եթէ գերման քաղաքականութեան չնորհիւ ձեռք կը բերուէր այդ արդիւնքը, պէտք է խոստովանիլ որ Գերմանիա փայլուն յաջողութիւն մը ունեցաւ։

Այդ թուարաններուն, կացութիւնը չէր բարեռ քած Հայաստանի մէջ, ուր ջարդերը թէև դադրած, սակայն տեղական իշխանութիւնները ամէն տեսակ կեղեգումներ ի գործ կը դնէին։ Հայկական խնդրի մասին լոռութիւն կը տիրէր քաղաքական աշխարհին մէջ։ չին ուզեր ցաւագիծ յիշատակներ արթնցնել, Կարգախօսն էր հայկական հարցը չյուզել։ Այնուհետեւ մակեդոնական խնդրը Արեւելքի մէջ գրաւեց հանրային ուշադրութիւնը։

Ժէօն-Թիւրքերու յեղափոխութիւնը, որ սկզբան այնքան խանդավառեց Հայերը և յոյսեր ներշնչեց անոնց, շուտով յուսախարութիւն առաջ պիտի բերէր։ Աստանայի ջարդերուն առթիւ կառավարութիւնը այն ընթացքը բռնեց որուն հետեւած էր Համբատ տամնըչորս տարի առաջ, Եւրոպա յանկարծ ինքզինքը բիրտ իրականութեան առջեւ գտաւ այդ կոտորածներէն յետոյ։ Հայկական խնդրը կը ներկայանար իր հրակէղ քանսէր մը Թուրքիոյ կողերուն վրայ՝ Ասիոյ կողմը, ինչպէս մակեդոնական խնդրը Եւրոպայի մէջ։

Այսօր մակեդոնական խնդրը բռնի ուժով լուծուած է։ Վազր հայկական խնդրն ալ այդպէս պիտի ըլլայ, եթէ երբեք արագ դարման մը չընեն։

Ե.

Հայկական խնդրին չորս լուծումներ. — 1. Տէրութե նց հօնքրոլին ներեւ գործադրութիւնը այն բարենորդումներուն, որնն 1895 հոկտեմբ. 20ին վաւերացուած են Սուլքանին կողմէ, կարգ մը փոփոխութիւններով. — 2. Հայաստանի ինքնօրենութիւնը. — 3. Օսար տէրութեան մը միջամտութիւնը որ Ռուսիա միայն կրնայ ըլլալ. — 4. Անիշխանութեան շարունակումը հայկական նահանգներուն մէջ։ հաւանական խոռվութիւններ կայսրութեան արաբական մասերուն մէջ, եւ իբր անխուսափելի հետեւանք՝ Ասիական Թուրքիոյ բաժանումը։

Չորս լուծումներ կան, Հայաստանի մէջ տիրող ողբարի կացութեան վերջ տալու համար, որ աւելի անտանելի է այն կացութենէն։ որուն մատնուած էր Մակեդոնիա, ասկէ առաջ։

1. Տէրութեանց յիշատակագրին հետեւանիով Սուլքանին կողմէ հրամանագիր մը ելած է 1895 հոկտեմբեր 20ին, բարենորդութեան ի գործ դնելու համար, բայց այդ թուականէն ի վեր գործադրուած բարենորդում-

ները ստապատիր բաներ եղած են . սակայն բարեկուխումներ մտցնելու է այդ հրամանագրին մէջ , աէրութեանց պաշտօնական միջամտութեամբը անուանելու համար կուսակալները և բարձր քօմիսէրը : Անզվոյ կողմէ յուզուած էր այդ խնդիրը . 1895ի ապրիլին (Գեղին Տեսրակ . էջ 59) : Ատկէ զատ , կարելի է նաև ուրիշ տրամադրութիւններ առնել բարենորոգմանց աւելի կատարեալ ծրագրէ մը , որ 1895 մայիս 11ին Սուլթանին ներկայացուած է ֆրանսայի , Անզվոյ և Ռուսիոյ յիշատակագրովը : Միւրցթէկի համաձայնութեամբ որոշուած միջոցներն ալ նկատի առնուելու են : Վեց մեծ տէրութիւնները իրենց վերապահելով բարենորոգումներու քննթրօլը , պարտաւոր էին իրարու հետ համաձայիլ . նոր րէժիմը իրապէս վաւերացնելու և ի հարկին թուրքիան բռնադպասելու համար որ լարենորոգումները գործադրէ :

Բայց որո՞նց պաշտօն յանձնուած էր ճնշողական միջոցներ ի գործ գնելու թուրքիոյ վրայ , որ այնքան ճարպիկ է խոստումները չարգելու մէջ : Հոտ է որ կը ծագի անյաղթելի դժուարութիւն մը . եթէ երբեք թուրք պիտական մարդոց բարի կամեցողութեան վրաց վստահ չվլան նախապէս :

2. Հայկական վեց նահանգներուն լայն ինքնօրինութիւն մը ընորինել , Սուլթանին գերիշխանութեան տակ : Օրինակի համար , Լիբանանի պէս կամ ասկէ քանի մը տարի առաջ Արեւելեան Բումէլիի մէջ գործադրուած րէժիմին նման մասնաւոր Սահմանադրութիւն մը տալ Հայաստանի : Բայց ինչպէս ասկէ առաջ բոխնք . Հայաստանի և Քիւրախտանի բնակիչները համատարը չեն . Թուրքերը . Քիւրաները , Հայերը և ուրիշ քրիստոնեաններ իրարու հաւասար են կամ մէկ երրորդ համեմատու-

թիւն ունին . այդ պարագան ծանր խոչընդոտ մը Կ'ըլւլայ կանոնաւոր կառավարութեան մը հաստատումին , բնիկ տարրերու միջոցաւ . Սակայն կարելի է յիշեալ գրութիւնը փորձել բուն հայկական հողամասին մէջ , որուն սահմանը գծեցինք ասկէ առաջ : Հայկական աղբիւրէ վիճակագրութեանց համաձայն , Հայաստանի 2,615,000 բնակչութեան %/ին 45.2ը Քրիստոնեայ են , %/ին 9.6ը զանազան կրօնքներու կը պատկանին և %/ին 45.1ը Իուլամ են : Եթէ երբեք տեղական ինքնավարութիւն մը տրուի և ապահովութիւնը երաշխաւորուի , տիրող անիշխանութեան պատճառաւ իրենց ծննդավայրէն հեռացած շտամ մը Հայեր պիտի գառնան իրենց երկիրը : Հայ ազգը ջարգերէն , ու Ամերիկա . Եղիպատր և այլուր կատարած արտագաղթէն տասանորդուած , թերևս կարենոյ Հայաստանի մէջ վերակաղմուիլ հաստատուն հիմեռու վրայ :

3. Օսար Տերութեան մը միջամտութիւնը հայկական հահանգներուն մէջ , վերջ տալու համար անիշխանութեան , անապահովութեան եւ հարսանարութեանց . ի վերջոյ Ռուսիոյ կցում : Մինչև հիմա Կովկասի կողմէն դրացի ամէնէն մեծ տէրութիւնն է Ռուսիա . որ միջամտողի գերը ստանձնած ըլլալ կը թուի , մանաւանդ որ Ռուսիա իր իշխանութեան տակ ունի հայ ժողովրդեան մէկ մասը և էջմիածինը . ուր կը նստի Կաթողիկոսը . Արդ . Ռուսիոյ կցումը արմատական լրուծում մըն է . Հայերուն մէկ մասը . վհատած , իրենց յուսահատութեան մէջ պիտի մաղթեն որ այդ կցումը ըլլայ + Այդ ծայրայնը տարիք պիտի մզուկին . նկատելով որ Եւրոպա երեսուն տարիէ ի վեր միենոյն ողբալի կացութեան մէջ ձգած է Հայերը . հակառակ Պերլինի դաշնագրին Եւրդ յօդուածին խարեւապատիր խոստումներուն : Բայց հայ ազգը անդառնալիօրէն պիտի կորսուի , որով

հետեւ Ռուսիա իր դրութեան համաձայն , բռնի ուժով պիտի ոռւսացնէ Հայերը , հայ լեզուին ու կրօնքին դէմ պայքար պիտի մէջ աւելի կամ նուազ սաստկութեամբ , ինչ որ յաճախ կը տեսնուի Ռուսահայերուն մէջ : Անտարակոյս . Հայերը բարեկարգութեան , ապահովութեան , բարեկեցութեան և խաղաղութեան մէջ պիտի ապրին ոռւս իշխանութեան տակ , բայց շատ սուզ գնած չափաի՞ ըլլայ արէ բարիքները , երբ իրենց ազգային ոգին անգառնալի կերպով կորսնցնեն : Շատ մը Հայեր այսպէս կը խորհին , զիտնալով որ Թուրքերուն կողմէ անարդարութիւններու և հալածանքներու ենթակայ են : Բայց զէթ Եւրոպայի միւս ժողովուրդներուն՝ Յոյներուն , Սերպերուն և Պուլկարներուն պէս կ'ապրին ու կը յուսան : Չէ՞ մի որ այդ ժողովուրդները տարիներով ճնշում մէջ ասլրելէ յետոյ , իրենց յոյները իրականացուցած են վերջապէս :

Հայաստանի կցումը Ռուսիոյ՝ այնպիսի լուծում մը պիտի ըլլայ , որ պիտի քայքայէ Եւրոպական տէրութեանց ընդհանուր հաւասարակոռութիւնը Եւրոպայի մէջ : Եւրաքանչիւր Եւրոպական տէրութիւն օսմ . կայսրութեան մէկ մասը պիտի պահանջէ : Վերջնական հաշուեյարդութեան ազդանշանը պիտի ըլլայ ատիկա : Եւ իրերու ներկայ զիճակին մէջ , այդ գործողութիւնը անվտանգ կերպով տեղի չպիտի ունենայ :

4. Հայաստանի մէջ անիշխանուրեան տարունակում աւելի կամ նուազ երկար ատեն: Տիրող տարին անկարողութիւնը դարման տանելու մասին եւ Տէրութեանց համար անկարելիութիւն՝ օգնելու կամ բոնադատելու , իրենց միջեւ ծագած անհամաձայնուրեան պատճառաւ: Ասիական Թուրքիոյ վերջնական անկումը , պարբերան պետութեանց հաւանական մասնակցութեամբ դարձեալ , ինչպէս այսպէս Եւրոպական գործութիւնները :

Եթէ երբեք Եւրոպա շարունակէ նոյն սխալները գործել օսմ . կայսրութեան հանդէպ , ինչպէս անցեալին մէջ , շատ մր պատճառներ կան որ Թուրքիոյ քայքայումը , որ ժէ . դարուն սկսած է Եւրոպայի կողմը , հիմա Ասիոյ մէջ ալ շարունակէ աւելի արագ կերպով : Հայերը . Սուրբացիները , Սրաբները հետզհետէ աւելի Հայերը . Սուրբացիները , Սրաբները հետզհետէ աւելի Հայերականիցին իրենց ազգային ոգիին : Այդ ժողովակից պիտի ըլլայ պիտի ըլլայ ազգային ոգիին : Այդ ժողովուրդներուն քրիստոնեայ մասը տակաւ կը նոյնազնուրդներուն Եւրոպացիներուն հետ , իրենց նայ և պիտի նոյնանայ Եւրոպացիներուն հետ , իրենց ապրելակերպովը ու խորհելակերպովը : Այդ քրիստոնապրելակերպովը ու խորհելակերպովը : Քաղաքային ու կրօնական հանայ ցեղերուն իտէալը , քաղաքային ու կրօնական հանաւասարութեան վրայ հիմոււած , իսլամական մտահնութեան ու յաղթականնին հիմնական գաղափարներուն պիտի բաղնի , հաւասարացեալի ու անհաւատի անհաւատարութեան ինդրին մէջ : Ուրիշ շատ մը բաղխումներէ սարութեան ինդրին մէջ : Ուրիշ շատ մը բաղխումներէ յետոյ առաջ եկած այդ բաղխումնին հետեւանքը պիտի ըլլայ վերջնական տափնապը :

Զօռնանք որ ազատագրուած ժողովուրդները մինչև Պոլսոյ գուռներուն առջև հասան : Անոնք պիտի մեծնան , պիտի գորանան . եթէ ոչ իրր յաղթական , զէթ իրենց ուժին գիտակից , պիտի շարունակին բանակցիլ իրենց ուժին խելօքցած Թուրքերուն հետ : Եթէ գժբախտութենէն խելօքցած Թուրքերուն հետ : Եթէ երբեք Եւրոպա մոռնայ Հայերը . այն ատեն այս վերերբեք Եւրոպա մոռնայ Հայերը . այն ատեն այս վերերբեք Եւրոպական գիշել Եւ Ծովու վրայէն ծեռք պիտի երկարեն հանձնները Սև Ծովու վրայէն ծեռք պիտի երկարեն հանձնները . Եթէ գիտակաց հաւանանդիմուներուն մէջ հաստատուած երիտրիպակաց ժողովուրդներուն , Տրապիզոնէն քանի մը ժամանակակի թէ ի՞նչ պիտի ըլլայ ժետեւանքը . Դիւրին է գուշակել թէ ի՞նչ պիտի ըլլայ հատեւանքը . պէտք չէ աչքէ վրիպեցնել նպե հարաւակողմը , ուր կը գտնուին Փոքր Հայք և Ատանայի կուսակարութեան նաւահանգիստները , Մէրսին ու Եռամուրթալըզի ծովախորշը : Հելէնական գօրաւոր նաւատորմը կրնայ այսուհետեւ դիւրաւ այցելել այդ նաւատորմի սխալները :

Հոս պէտք կը զգանք յիշեցնելու այն հրահանգիչ
խօսքերը զորս ըրած էին պալքանեան պատուիրակները
Լոնտոնի մէջ, անցեալ դեկտեմբեր 27ին, երբ Թուրքիա
անհաշտ զգացումներով տոգորուած, մերժողական պա-
տասխան կուտար: Պալքանեան դաշնակցութեան պատ-
ուիրակները, այդ պատասխանէն զայրացած, իրենց
զգացումները չէին ծածկեր: Լրագիրներուն մէջ հրատա-
րակուեցան անոնց յայտարարութիւնները: Ի մէջ այսոց
դիտելի է պատուիրակներուն սա յայտարարութիւնը.

«Ինչ որ ալ ըլլայ. Թուրքերը այսուհետեւ մեր
ձեռքը խաղալիկ են: Եթէ կ'ուզեն ապահով և հանդիսա-
րըլլալ թէ Եւրոպայի ու թէ Սսիոյ մէջ (մենք գէս մը
ասիացի, գործելու միջոցներ ունինք, մանաւանդ Հա-
յերոն մէջ), մեր բարեկամութիւնը ձեռք բերելու են,
սերտ համաձայնութեամբ մը:»

Մաղթենք որ, Ֆրանսայի և մարդկութեան շա-
հուն համար, մինչեւ Ասիա տարածուող պատերազմի
հեռանկարը շուտով անհետանայ. և Հայաստանի խոս-
տացուած բարենորոգումներու ուղիղ գործադրութեամբը
Թուրքիա զիսնայ հաշտուիլ այն բնակչութիւններուն-
հետ, որոնք շահ ունին աւելի կամ նուազ սերտ կապե-
րով միանալու օսմ. կայսրութեան հետ:

Ը.

Ֆրանսայի համար աղետալի հետեւանեներ պիտի
ունենայ Ասիական Թուրքիոյ հաւանական
բաժանումը. — Եւրոպայի հանրային կարծի-
ին մէջ շարժում մը ստեղծուելու է
ի նպաս Հայերուն. — Այդ մասին
նպաստաւոր նշաններ կը տեսնուին
Գերմանիոյ, Անգլիոյ, Ֆրանսայի
եւ Ռուսիոյ մէջ. — Պէտք է մի-
ջազգայնացնել հայկական
խնդիրը:

Մեծագոյն դժբախտութիւնը պիտի ըլլայ, եթէ
երբեք Մակեդոնիոյ դէպքերը Հայաստանի մէջ կրկնուին
և Թուրքերը մերժեն խոստացուած բարենորոգումները,
ըսն մը որուն հետեւանքը պիտի ըլլայ օտար միջամտու-
թիւն: Թուրքերը ինչպէս Եւրոպայի, նոյնպէս Ասիոյ
մէջ անձնասպանութեան դիմած պիտի ըլլան, եթէ ան-
կարողութիւն ցոյց տան և իրերու վիճակը չըմբռնեն:
Մենք սա համոզումը ունինք թէ Ասիական Թուր-
քիոյ բաժանումը ահոելի հետեւանքներ պիտի ունենայ,
ըլլայ ներքին յեղափոխութիւններով կամ մէծ տէրու-
թեանց միջամտութեամբ, ըլլայ պալքանեան պետու-

թեանց նոր յաղթանակներով։ Ըուսերուն կողմէ Հայաստանը գրաւուելէն յետոյ, Անդիտացիները ամրող արաբախօս երկիրները կամ անոնց մէկ մասը պիտի պահանջեն։ Ֆրանսացիները թերեւս Սուրբիան ձեռք բերեն, իբր աւարի բաժին, բայց այդ իրողութիւնը ու է կերպով չպիտի կրնայ փոխարինել այն քաղաքական, տեսահական և բարոյական աղէտը, որ առաջ պիտի գայ Ֆրանսացի համար, երբ Գերմանիա գրաւէ Անատօլիւն կամ Փոքր-Ասիան։ Ֆրանսա չուզեր որ Կերմանիա Միջերկականի մէջ հաստատէ իր հաւատորմը։ Ահա ինչո՞ւ համար Ֆրանսա բացարձակապէս կը հակառակի որ Ասիական Թուրքիան բաժնուի մեծ աէրութեանց միջեւ Այդ պատճառու է որ Ֆրանսա կը յորդորէ օսմ. պետական մարդիկը, որպէս զի տանելի բէժիմ մը ընծայեն Հայերուն, կայսրութիւնը հիմնայատակ չկործանելու համար։

1894-1896ի կոտորածներուն ատեն հանրային կարծիքը ամէն տեղ, թերեւս բացի Անդիտայէն, սիսալ գալաքիար կազմեց Հայերուն նկատմամբ, Ապալիւ Համբարի ջանքերուն չնորհիւ։ Անոնք որ տասնըութ տարի առաջ, անտարբեր աշքով կը դիտէին ամրող ժողովրեան մը բնաջնջումը, այսօր կրնան հասկնալ թէ որքան վեսակար է կատարեալ անիշխանութեան մատնել երկիր մը, որուն պարբերական տագնապները ընդհանուր պատերազմ կը սպառնան Եւրոպայի։

Հայերու մասին կարծիքի փոփոխութեան նշաններ կը տեսնուին Գերմանիոյ մէջ, ինչպէս յայտնի է, Գերմանները գործնական մարդիկ են։ Հետազոտութեանց մէջ կը գերազանցեն, և դատաստան մը ընելէ կամ որոշում մը տալէ առաջ, վաւերագրեր կը հաւաքեն։ Գերմանները գլխաւորաբար ուզեցին լուսարանի հայկական ինդիրը, որ ատենօք չափազանց մթաղնած

էր Վիլհէլմ Բ.ի և Ապալիւ Համբարի բարեկամութեամբ։ Վերջերս առաքելութիւններ դրկեցին Հայաստան, որոնց պատրաստած տեղեկագիրները զգալի փոփոխութիւն մը առաջ բերին հանրային կարծիքին մէջ, Բուր լի Բեօբլը և Ռուրիան թերթը անցեալ մարտ 25ին Պերլինէն նամակ մը կը հրատարակէր սա խորագրուվ։ «Գերմանիա և Հայկական ինդիրը»։ Հետեւեալ մասը կը քաղենք այդ նամակէն։

«Հոս քօմիթէ մը կազմուեցաւ, հայկական դատը պաշտպանելու համար։ Հրապարակախօսութիւններ պիտի սարքէ Պերլինի և ի հարկին Գերմանիոյ ուրիշ քաղաքներուն մէջ, հանրային կարծիքը լուսաբանելու համար։ Ասիական Թուրքիոյ հարցերուն և մասնաւորաբար հայկական ինդիրի մասին։ Տոքթ. Լէբսիուս կը մասնակցի հայասէր քօմիթէին, և ան է որ առաջին հրապարակախօսութիւնը ըրաւ։ Շատ համակիր ընդունելութիւն մը գտաւ։

«Ի՞նչ են Տոքթ. Լէբսիուսի հայեացքները Ասիական Թուրքիոյ և Հայաստանի վրայ։

«Գերմանիա, կ'ըսէ Տոքթէօրը, մեծապէս շահագրգռուած է որ Ասիական Թուրքիոյ մէջ սրաբու-Էվուն շխանդաբուի և երկին քաղաքական ամրողութիւնը պահուի։ Որովհետեւ Գերմանները իրենց ոչ այնքան նպաստաւոր ռազմագիտական դիրքերուն պատճառաւ չեն կրնար հողային գրաւումներ ընել։ Գերմանիոյ համար կենսականը սա է որ իր անտեսական ծրագիրները յաջողութիւն գտնին Փոքր-Ասիայ մէջ իր ճարտարագործական ու առեւտրական ձեռնարկներու ազատ բարգաւաճումը երաշխաւորուի։

«Օսմ. կայսրութեան շէնքը պէտք է ամրանայ պատերազմէն յետոյ, և միացած ու զօրաւոր Թուրքիա-

մը հաստատելու ստիպողական գործին մէջ Հայերը կոչուած են մեծ դեր մը խաղալու :

«Որքան ատեն որ հայ ժողովուրդը իր ամենատարրական իրաւունքներէն (քաղաքական և ազգային-մտաւորական իրաւունքներ) զրկուած մնայ, Հայաստան ընդարձակ դուշտ մը պիտի ըլլայ արտաքին միջամտութիւններու և ներքին անկարգութիւններու : Այն օրը, ուր այդ ժողովուրդը ձեռք բերէ իր գոյութեան ու ազատ զարգացման համար անհրաժեշտ եղող բարենորոգումները, ո՛չ միայն պիտի ապահովուի կովկասեան սահմանադրութիւններու անբոնաբարելիութիւնը, այլ և կարելի պիտի ըլլայ ամուր և տեւական կապերով միացնել հայ տարրը թուրք կայարութեան մնացած մասին հետ : Որովհետեւ հայ տարրը յոյն տարրին հետ Փոքր-Ասիայ մէջ ամենաթանկազին յենակէտը կը կազմէ գերման շահերուն և ծրագիրներուն :

«Հետեւարար, Գերմանիա ստիպուած է հիմնական վերաբնութեան մը ենթարկելու այն սկզբունքները և քաղաքականութիւնը, որոնց միջև հիմա կը հետեւէր թուրքիոյ մէջ . պէտք է արմատապէս փոխէ Հայերուն նկատմամբ ունեցած ընթացքը : Ասիական թուրքիոյ բաղաբական եւ Տեսեսական ամրացումը ու Եւրոպականացումը անկարելի է, առանց Հայ ազգին անձնուեր աջակցութեանը :

«Հետեւարար, զերմանական եւ հայկական շահերը կատարելապէս համաձայն են իրարու : Ահա ինչո՞ւ համար գերման կառավարութիւնը կ'ուզէ իր բոլոր ուժովը մզում տալ Հայոց իրաւունքներուն և պահանջումներուն, որոնց գործադրութեամբ միայն թուրքիոյ վերականգնումի ճամբան կը հարթուի :

Մենք աւելին պիտի ըսենք : Ինդիրը չի դառնար գերման շահերուն վրայ միայն, Եւրոպական շահերն

ալ լիովին համաձայն են հայկական շահերուն հետ, միենոյն պատճառներով : Հետեւարար միւս տէրութիւնները թոյլ տալու չեն որ Գերմանիա ամէնէն աւելի փութկոտ գտնուի Հայերը պաշտպանելու գործին մէջ, որոնք երէկ ջարդերէն կործանած են, իսկ այսօր ալ արտագաղթէն կը տասանորդուին :

Ինչպէս ըստնք ասկէ առաջ, անգլիական կառավարութիւնը 1894-1896ի ջարդերուն ատեն նպաստաւոր գիրք մը բոնած էր Հայերուն նկատմամբ և տէրութեանց մէջ միայն ինք պահանջած էր որ ձնողական միջոցներ ի գործ դրուին թուրքիոյ վրայ : Այդ թուամիջոցներ ի վեր Սանգլիոյ հանրային կարծիքը չէ փոխուած կանէն ի վեր, Սանգլիոյ հանդէպ և հայասէր քօմիթէնները իրենց պահանջումներուն ի նպաստ շարժում մը առաջ բերէլ չեն հանջումներուն ի նպաստ շարժում մը առաջ բերէլ չեն հանդէպ ամասիս ի վեր հաւասարիմ բարեկամներ յերը քսան տարիէ ի վեր հաւասարիմ բարեկամներ յերը քսան տարիէ ի վեր համար, Համբագուած են, իրենց դասը պաշտպանելու համար, Համբագուած կարծիքը պիտի յուզուի տակաւ և միաբան պիտի յին կարծիքը պիտի յուզուի տակաւ և միաբան պիտի դառնայ հայկական ինդրի մասին :

Ցաւալի է որ կարգ մը պարագաներու մէջ ֆրանսական կառավարութիւնը որոց գիրք մը չէ բոնած հայկական հարցի մասին : Կ'ըսուի թէ Ֆրանսա զանազան շարժառիթներով չէ ուզած դժգոհութիւն պատճառել թուրքիոյ : Նոյնպէս չէ ուզած որ Թուսիոյ հետ համընթաց երթալլ նշմարուի :

Արդ, Ռուսիա քանի մը ամիսէ ի վեր փոխած է կովկաս ընակող Հայերուն նկատմամբ հետեւած քաղաքականութիւնը : Քսան տարի առաջ, Ռուսիոյ համար քաղաքականութիւններ էին Հայերը : Այսօր կը շահագրգուսի յեղափոխականներ Հայերը իրը յառաջապահ կը գրտանոցմով : Որովհետեւ Հայերը իրը յառաջապահ կը գրտանոցմով : Փոքր-Ասիայ ճամբանաներուն վրայ : Զպրատենք նույին Փոքր-Ասիայ ճամբանաներուն վրայ :

այդ քաղաքական փոփոխութեան պատճառները և իբր նախազգուշական միջոց մը միայն նկատենք . Մաղթե՞նք որ ո՞չ Ռուսիա և ոչ ալ ուրիշ տէրութիւններ զինուուրական ու անշատ միջամառութիւն մը չընեն Ասիական Թուրքիոյ մէջ : Այն օրը , ուր Ռուսիա իր զինուուրները Տրապիզոն ցամաք հանէ , Գերմանիա ալ զօրք պիտի զրկէ Խակէնտէրուն կամ Մէրսին . որ Պաղտասի իր երկաթուղին մօտ կը գտնուի : Անզլիա ևս Պարսկային ծոցին հիւսիս-արեւմտեան ծովեզերքը պիտի գրաւէ . որ Հնդկաստանի ճամբուն վրայ կը գտնուի : Զանա՞նք որ Թուրքիա ինք գործադրէ բարենորոգումները . տէրութեանց քննթրօլն ներքեւ , ու տէրութիւններէն և ոչ մէկը մասնաւոր պաշտօն մը չունենայ : Ֆրանսա այս միջոցիս Միջերկրականի արեւմտեան կողմը . Մարոքի մէջ զբաղած ըլլալուն , կը մաղթէ որ միջազգային դառնան Արեւելքի կոճիւնները :

ՀԱՅ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ

ԵՒՐՈՊԱՅԻ ՄԷԶ

ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

—Չ+Չ—

Պալքանեան վերջին պատերազմին հետեւանքով , եւրոպական տէրութիւնները գարձեալ սկսան ուշադրութիւն ընծայել թրքական գործերուն , կարգադրութեան եղանակ մը գտնելու համար : Հայերն ալ այս պատեհութենէն օգուտ քաղեցին , իրենց պահանջումները ընելու համար :

Հայ ժողովրդեան անունով պատուիրակութիւն մը անուանուած է Էջմիածնի Կաթողիկոսին կողմէ . որ ամենայն Հայոց Հայրապեան է : Պատուիրակութիւնը միայն օսմ . հպատակներէ բաղկացած է և պաշտօն ունի բարենորոգումներու գործադրութիւնը պահանջել Ասիական Թուրքիոյ գաւառներուն մէջ : Պատուիրակութեան ծրագիրը բոլոր հայ կուսակցութեանց հաւանութեան արժանացած է :

Շահեկան կը համարենք հոս առաջ բերել այն երեք զեկոյցները , որոնք հայ պատուիրակութեան նախագահ Պօղոս Նուպար փաշայի ստորագրութեամբ հրա-

տարակուեցան ասկէ առաջ : Այդ զեկոյցներուն նպաւտակն է ճշգել հայկական պահանջումներուն բուն ողին : Նոյնպէս առաջ պիտի բերենք անգլիական խորհրդարանին 1913 մայիս 18ի նիստին մէջ հայկական խնդրի մասին եղած յայտարարութիւնները Պ. Էնոքին Պրայսի և Թ. Բ. Օ'Բօնըրի և արտաքին գործոց խորհրդական Պ. Էքլէնտի կողմէ : Այս վերջինը ճշգած է անգլիական տեսակէտը, ի վեր հանելով թէ Թուրքիա և տէրութիւնները ի՞նչպէս նկատի առնելու են հայկական խնդիրը :

27 Փետրուար 1913

ՊԵՐԼԻՆԻ ԴԱՅՆԱԳՐԻՆ 61րդ ՅՈՂՈՒՄԸ

ԵԽ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՁՈՒՄՆԵՐԸ

~~~+~~~

Ա.

Արեւելեան խնդրին վրայ այս պահուս կատարուած բանակցութեանց առթիւ հայ պատուիրակութիւն մը անուանուած է Ամենայն Հայոց Վեհ . Կաթողիկոս գէորգ Ե. Կ կողմէ: Այդ պատուիրակութեան պաշտօնն է տէրութիւններէն խնդրել որ գործադրուին Պերլինի դաշնագրին . 61րդ յօդուածին արամագրած յանձնառութիւնները: Այդ յօդուածը, որ Սան-Սթէֆանոյի 16րդ յօդուածին տեղ կը բռնէ, սա է .

«Բ . Դուռը յանձն կ'առնէ տեղական պէտքերուն համաձայն բարելաւումներ ու բարենորոգումներ ի գործ գնել անյապաղ հայաբնակ նահանգներուն մէջ և անոնց ապահովութիւնը երաշխաւորել Զէրքէզներուն ու Քիւրտերուն դէմ :

«Բ . Դուռը ձեռք առած միջոցներու մասին պարբերաբար տեղեկութիւն պիտի հաղորդէ տէրութեանց, որոնք բարենորոգումներու գործադրութեան վրայ պիտի հսկեն» :

Այդ 61րդ յօդուածին և Սան-Սթէֆանոյի 16րդ յօդուածին միջեւ սարբերութիւն մը կայ, զոր լաւ Կ'րլայ յիշեցնել, իր բովանդակ նշանակութիւնը տալու համար 61րդ յօդուածին։ Երկու յօդուածներուն մէջ ալ բարենորդումներ պահանջուած են. սակայն 16րդ յօդուածը կը յայտարարէր թէ ոռուսական բանակին կողմէ գրաւուած հայկական հողամասերը այն ատեն միայն պիտի պարպուէին, երբ բարենորդումները գործադրուէին, մինչ 61րդ յօդուածը այդ իրական ձնշումին տեղ դրաւ Տէրութեանց հսկողութիւնը։ Այլապէս չէր կրնար ըլլալ, քանի որ զինուորները պէտք է մեկնէին, Պերլինի դաշնագիրը ստորագրուելուն պէս։

61րդ յօդուածը մեռեալ տառ մնացած է երեսունըշորս տարիէ ի վեր. Տէրութիւնները հսկողութիւն չեն ըրած ի հպատակ Հայերուն գործադրելի բարենորդումներուն վրայ, որովհետեւ Բ. Դուռը ու է բարենորդում չէ գործադրած։ 1895 մայիս 11ին, Սասունի առաջին ջարդերէն յետոյ, անդիմական, ֆրանսական և ռուսական դեսպանները կ. Պոլսոյ մէջ յիշատակագիր մը և բարենորդումներու կատարեալ ծրագիր մը պատրաստեցին, որուն հաւանութիւն յայտնեցին Պերլինի դաշնագիրը ստորագրող միւս երեք տէրութիւնները՝ Գիրմանիա, Աւստրիա-Հունգարիա և Խոտիա։ Այդ ծրագիրը քանի մը փոփոխութիւններով ընդունուեցաւ Բ. Դրան կողմէ։ Հակառակ այդ հաւանութեան, որ Սուլթանին իրատէով ալ վաւերացուած է, 1895ի ծրագիրը չգործադրուեցաւ։ Բարենորդումներուն խօսքը չեղաւ այլեւս և հալածանքները շարունակեցին։ Մինչեւ 1896, անմոռանալի կոտորածներու զոհ գացին 300 հազար հոգի։

Երբ 1908ին սահմանադրական կառավարութիւն հաստատուեցաւ, Հայերը անոր ազատական ծրագրին

մէջ տեսան փրկութեան ուղին և խիստ անձնուելը աշակցութիւն մը ընծայեցին նոր բէմիմին։ Հակառակ իրենց հաւատարմութեան, 30,000 Հայեր ջարդուեցան Ատանայի նահանգին մէջ։

Թրքահայոց ներկայ կացութիւնը տանելի չէ այլ եւս։ Վերջին ամիսներս ամբողջական ջարդերէ զերծ մնացած են, սակայն միշտ ենթակայ են վաչկատուն ցեղերու աւազակութեանց ու հալածանքներու, և իրենց ինչքերը սիսթէմաթիք կերպով կը յափշտակուին ու կը գրաւուէն, ինչ որ անհամար կորուսաներու պատճառ կ'ըլլայ։ Հայերը այսօր ամէն վայրկեան իրենց ստաց-կ'րլայ։ Հայերը այսօր ամէն վայրկեան իրենց ստացուածքները կորսնցնելու վտանգին մէջ կ'ապրին, և այս պատահականութիւնը տւելի ցաւալի կը դառնայ անոր համար որ այդ վտանգին վրայ կ'աւելնայ կեանքի ու պատուի անապահովութիւնը։ Պէտք չենք զգար ծանրանալու այդ կացութեան վրայ, որ այնքան վտանգաւոր է Տէրութեանց ու Թուրքիոյ համար որքան Հայերուն համար։ միայն պիտի համարձակինք յիշեցնել թէ Պալքաններու պատերազմը պոռթիկաց Պերլինի միենոյն գաշնագրին 23րդ յօդուածը անգործադրելի մնացած էամար, մինչ Հայաստանի զուր օգնութեան կը ըլլալուն համար, մինչ Հայաստանի զուր օգնութեան կը կոչէ այդ գաշնագրին 61րդ յօդուածը։

Հետեւաբար Հայ Պատուիրակութիւնը կը յուսայ որ Տէրութիւնները ձեռք պիտի առնեն 1895 մայիս 11ի իրենց Բարենորդումներուն Մրագիրը, ու գործադրել պիտի իրենց Բարենորդումներուն Մրագիրը, ու գործադրել պիտի տան զայն։ ծրագրին ոգին պահելով, բայց անհրաժեշտ փոփոխութիւններ ու բարեփոխումներ ներմուծելով։ Յօդուածներ կան, որ տանը եօթը տարիէ ի վեր անվաւեր գարձած են, և ուրիշ յօդուածներ ալ ներկայ պարագաներուն պատշաճեցնելու է ի հարկէ։ Պատուիրակութիւնը ծրագիր մը խմբագրած է, 1895ի յիշատարակութիւնը ծրագիր մը խմբագրած է, 1895ի յիշատարակութիւնը հետեւելով, բայց կագրի ոգիին և նոյն իսկ բնագրին հետեւելով,

քանի մը բարեփոխումներ մացուած են, որոնց վրայ խօսեցանք քիչ մը առաջ։ Այդ բարեփոխումները ներշնչուած են այն կանոններէն, որոնց օգտակարութիւնը ճանչցուած է Տէրութեանց ու Բ. Դրան կողմէ, Մակեդոնիոյ բարենորոգմանց ատեն, 1904էն 1908. Ֆիզ որ, օսմ. կառավարութիւնը հասկնալով որ հայկական բարենորոգմները ո՛րքան կարեւորութիւն ունին, իր ասիական կայսրութեան հողային ամբողջութիւնը ապահովելու համար, անցեալ դեկտեմբերին պատրաստած է բարենորոգմանց նոր ծրագիր մը, որուն մէջէն ջնջած է Տէրութեանց քօնթրօլը. ինչ որ բարենորոգումներուն տեւական ութիւնը և արդիւնաւորութիւնը կ'երաշխաւորէ։ Պատուիրակութիւնը Տէրութեանց կը յանձնէ այդ կէտը, համոզուած ըլլալով որ դիւանազիտական զօրաւոր ճնշում մը, 1895ի ճնշումէն աւելի ազգու, Բ. Դրան պիտի ճանչցնէ օրէ օր աւելի հրամայողական գարձած պէտք մը, այն է քօնթրօլը, որ Պելինի դաշնագրին 61րդ յօդուածին մէջ կանխատեսուած է։

22 Մարտ 1913

## ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ

### ԵՒ ԱՍԻԱԿԱՆ ԹՈՒՐՔԻՈՅ ԱՄԲՈՂԶՈՒԹԻՒՆԸ

Բ.

Եւրոպական թուրքիոյ բախտը որոշուելու վրայ ըլլալով Արեւելեան Խնդիրը Ասիական թուրքիա պիտի փոխադրուի։ Տէրութիւնները համամիա են հետեւելու այնպիսի քաղաքականութեան մը, որով Ասիական թուրքիոյ մէջ պահպանուի օսմ. կայսրութեան ամբողջութիւնը, արդ՝ որպէս զի կարելի ըլլայ այդ ամբողջութեան պահպանումը, Ասիական թուրքիայէն հեռացնելու։ Է խոսվութեան ամէն պատճառ, թոյլատրելով որ երկիրը զարգանայ ու բարգաւածի լաւ վարչութեան մը ներքեւ, ինչ որ ձեռք կընայ բերուիլ տեղական պահանջներու համաձայն եղող բարենորոգումներու գործադրութեամբ։

Օսմ. կառավարութիւնը հասկցած է այդ բանը, և այս պահուա (1913 մարտ) կ'ուսումնասիրէ Բարենորոգմանց Ծրագիր մը, որ 1912 գեկտեմբերին պատրաստուած ծրագրին պէս հայկական նահանգներուն մէջ միայն ծրագրին պէս հայկական նահանգներուն մէջ միայն

Հպիտի գործադրութիւն, այլ ամբողջ Ասիական Թուրքիոյ մէջ : Խիստ ընդարձակ ծրագիր մը ըլլալուն համար, մօ . տաւոր ժամանակի մէջ չի կրնար իրականանալ, թ . Դուռը իր նախածեռնութեամբ բարենորոգումներ կը հրամայէ և ինքնարերաբար տուած որոշման մէջ կը ջանայ Եւրոպական քօնթրօլէն զերծ մնալու կարելիութիւնը ձեռք բերել . մինչ այդ քօնթրօլը միայն բարենորոգումներու արդիւնաւոր իրականացումը պիտի ապա հովէ : Արդարն . յայտնի չէ թէ ի՞նչ միջոցներով թ . Դուռը պիտի պարտադրեն որ քօնթրօլի ենթարկուին ամբողջ Կայսրութեան մէջ գործադրելի բարենորոգումները : Բայց ինչ որ ալ ըլլան իր ծրագիրները, թ . Դուռը չի կրնար Պերլինի դաշնագրին 61րդ յօդուածը մէջտեղէն վերյանել . անիկա չի կրնար արդիլել որ Եւրոպան իրաւունք չունենայ քօնթրօլ պահնջելու կայսրութեան մէկ մասին, հայկական նահանգներուն համար, ուր տէրութեանց հանդէպ յանձն առած է բարենորոգումներ գործադրել անոնց հակողութեան տակ :

Եւրոպայի շահը կը պահնջէ որ Թուրքիա անմիշական կերպով գործադրէ այդ բարենորոգումները : Հայկական նահանգները անիշխանութեան մատնուած են միշտ, որ երկար ատենէ ի վեր կը ծանրանայ ժողովրդեան վրայ, ու ողովուրդն ալ այն աստիճան յուսուատած է որ անկարելի է որ այդ վիճակը շարունակուի անվտանգ կերպով : Այդ ուղղութեամբ կատարուելիք բարենորոգումներուն արդիւնքը պիտի ըլլայ բարեկարգութիւնը վերահաստատել . անձի և ինչքի ապահովութիւնը երաշխաւորել և անաեսական զարգացման մղում տալ, որուն բարերար արդիւնքները ամէնէն առաջ թ . Դուռը պիտի վայելէ : Անտարակոյս, թ . Դուռը պիտի մղուի միենոյն փորձը ընելու կայսրութեան միւս նաև հանգներուն մէջ :

Եւրոպայի աեսակէտով, կրկնակի արդիւնք առաջ պիտի գայ : Երբ Ասիական Թուրքիոյ անտեսական վիճակը բարւոքի, օսմ. կայսրութենէն պահնջատէր եղող ելմտական շահերը աւելի երաշխաւորութիւններ պիտի գտնեն . բարեկարգութեան վերահաստատումով և դրժգութեան ու խովութեան ամէն շարժառիթ վերնալով հողային ամբողջութեան պահպանումը, այսինքն այն սկզբունքը որուն վրայ հիմուած է աէրութեանց քաղաքականութիւնը, ապահովուած պիտի ըլլայ թէ՛ արտաքուստ և թէ ներքուստ :

Հետեւաբար բարենորոգումները Եւրոպայի համար պարագիր կ'ըլլան թէ՛ քաղաքական և թէ անտեսական ու դրամական աեսակէտով : Հայկական նահնջներուն համար պարտադիր են, որովհետեւ Պերլինի դաշնագրին 61րդ յօդուածը տէրութեանց իրաւունք կուտայ զանոնք պահնջելու, որովհետեւ կայսրութեան այդ մասը ճարահատած է և շատ կը վախցուի որ երկար ատենէ ի վեր զանց առնուած խոստումներուն անգործադրելի մնալը այնպիսի իրողութեան մը պատճառ ըլլայ, որով Ասիական Թուրքիոյ ամբողջութիւնը խնդրոյ առարկայ գառնայ : Ասիկա մնայուն վասնգ մըն է որուն առաջքը կրնայ առնել բարենորոգումներու գործադրութիւնը միայն : Պատուիրակութիւնը տէրութիւններէն կը թախանձէ նկատի առնել որ ամէն յապաղում ա'լ աւելի պիտի ծանրացնէ վատնգը, և առէկ աւելի նպաստաւոր պիտիթ մը չպիտի ներկայանայ Եւրոպայի, հայկական բարենորոգումներու գործադրութիւնը պահնջելու համար :

Թուրքեպալքանեան պատերազմը վերջանալու վրայ է . հաշտութեան կնքումը տէրութեանց աջակցութեամբ միայն կրնայ կնքուիլ . հաշտութեան անմիշական կերպով պէտք է յաջորդէ քաղաքական, անտեսական և ելմտական խնդիրներու կարգադրութիւնը,

որոնք Ասիական Թուրքիոյ ապագայ բէժիմը կը շահագրգռեն։ Թէ՛ այդ խնդիրներուն կարգադրութեան և թէ հաշտութեան կնքումին համար, Բ. Դուռը տէրութեանց պիտի դիմէ, և տէրութիւններն ալ ամէն կարողութիւն պիտի ունենան երաշխաւորութիւններ պահանջելու, իրենց շահերը փրկելու համար, այսինքն բարենորոգումները պարտադրելու։ Հայկակոն նահանգներու բարենորոգումներն են ատոնք, ամէնէն աւելի սահպողական և անմիջական կերպով գործադրելի, և ինչպէս ցոյց տուինք արդէն, տէրութիւնները ամէն անվիճելի իրաւունք ունին այդ բարենորոգումները պահանջելու և անոնց գործադրութեան վրայ քօնթրօկ ընելու։

5 Մայիս 1913

## ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ

### ԵԻ ԻՍԼԱՄ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆՆԵՐԸ

### ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՆ ՄԷԶ

~~~~~

Գ.

Հայ ազգ։ պատուիրակութիւնը ասկէ առաջ պարզած է բարենորոգումներու խնդիրը, որոնց գործադրութիւնը կը պահանջէ, Պերլինի դաշնագրին ն՝ րդյուղուածը և այդ դաշնագիրը ստորագրող Տէրութեանց յիշատակիրը (11 մայիս 1895) առաջ բերելով։ Միւս կողմէ Պատուիրակութիւնը մատնանշած է այն սերտ առնչութիւնը որ կայ հայկական բարենորոգումներուն և Ասիական Թուրքիոյ հողային ամբողջութեան միջեւ։ Նոյնպէս կը մատնանշէ այն նպաստաւոր ազդեցութիւնը զոր բարենորոգումները պիտի գործեն կայսրութեան ելմտական կացութեան և վարկին վրայ։

Հիմա կը մնայ ճշգել — թոյլ տալու չէ որ սիսալ գաղափարներ կազմուին բարենորոգումներու. ոգիին վրայ — բարենորոգումներու գործադրութեան վերա-

բերեալ երկու կարեւոր կէտեր , որոնք առնչութիւն ունին նահանգներու խալամ տարրին և Ռումելիցի ու Մակեդոնացի գաղթականներուն հետ :

Պէտք չէ կարծել թէ Հայերը միայն պիտի օգտուին բարենորոգումներէն , որովհետեւ անոնք պահանջած են , իրենց տառապանքներուն վերջ առաջու համար . նոյնպէս պէտք չէ թշնամական արարք մը նկատել ընդէմ խալամ բնակչութեանց :

Հարկ է որ փարատի առաջ եկած թիւրիմացութիւնը : Նախ որ այդ թիւրիմացութիւնը առաջ եկած կրնայ ըլլալ Հայկական բարենորոգումներ անուն ընթացիկ յորչորչումէն . յետոյ սա իրողութենչն թէ Հայերը կը պահանջեն այդ բարենորոգումները :

Արդարեւ , հայկական բարենորոգումները պարտին ամենուն շահերուն ծառայել , թէ՝ իսլամներուն և թէ քրիստոնեաններուն . բարենորոգումներու նպատակն է կուսակալութիւնները բարւոք վարչութեամբ մը օժտելով հաստատուն բնակութիւն ունեցող իսլամները պաշտպանել վաշկատուն ցեղերու աւազակութեանց , անկարգութեանց ու սպաննութեանց դէմ : Բարենորոգումները , անաշառ հաւասարութեամբ մը . ամենուն ալ ապահովութիւն պիտի պարզեւեն , որպէս զի կարելի ըլլայ ապրիլ ու բարգաւաճիլ :

Հետեւաբար , բարենորոգումներուն նշանակութիւնը չեն ըմբռներ , երբ կը կարծեն թէ իսլամ բնակչութեանց դէմ ուղղուած են . ընդհակառակը՝ իսլամները պիտի օգտուին անոնցմէ , և օսմ . կառավարութիւնը այդ մասին ու է շարժառիթ չունի բարենորոգումները մերժելու : Իր շահոյ անվիճելիորէն կը պահանջէ որ ընդունի զանոնք , թէ՝ հողային ամբողջութիւնը պահպանելու և թէ խռովութեան մատնուած

երկրամաս մը հանդարտեցնելու և իր տնտեսական լիակատար բարգաւաճման նպաստելու համար :

Նոյնպէս Բ . Դրան շահը կը պահանջէ ամէն խոցնդոտ հեռացնել , որ կրնայ վտանգել բարենորոգումներու գործադրութիւնը , և այդ պատճառաւ ետ կենալ գաղթականները հայկական նահանգները զրկելէն :

Արդարեւ , հիմա խնդիր կը դառնայ նահանգները զրկելու Ռումելիցի գաղթականները և Մակեդոնացիները , որք Եւրոպայէն վտարուած են պալքանեան պատերազմին հետեւանքով : Իսլամ գաղթականներու այդքրագմութիւնը , որոնք մեծ մասամբ քրիստոնեայ բնակչութիւններու մէջ պիտի տեղաւորուին , մեծ վտանգ մը առաջ պիտի բերէ : Քրիստոնեաններու արշաւունքին առեն գաղթականները յաղթուած ըլլալով նախլնտրած են իրենց ընտանիքսն յարկերէն հեռանալ և ամէն բանէ զուրկ խոյս տալ . թշուառութեան ներքեւ ընկճուած և փոխադարձ վրէժով լցուած : Մաքի այդ վիճակը , երկու ցեղերու միջեւ գտնուող խորունկ տարբերութիւնը , անցեալ ջարդերուն յիշատակները կորիւներ առաջ պիտի բերեն անպայման , որոնց հետեւանքները կանխատեսել գժուար չէ : Հետեւաբար անհրաժեշտօրէն արգիլելու է գաղթականներու զետեղումը հայաբնակ հողամասերու սահմանին մէջ :

Հայ Պատուիրակութիւնը կը յուսայ որ պէտք եղած դիմումը պիտի ընեն Բ . Դրան մօտ , այդ անոելի վտանգին առաջքը առնելու համար . որպէս զի Բ . Դրունէն որոշում ձեռք բերուի այդ գաղթականները զրկելու դէպի իսլամական երկրամասերը , ուր կեանքի և բարգերու նոյնութիւն պիտի գտնեն :

Անցեալին փորձառութիւնը ցոյց կուտայ թէ ամէն անգամ որ գաղթականները քրիստոնեաններուն մէջ զետեղուած են , աղէտ մը առաջ եկած է : 1874-1875ին .

Կովկասէն գաղթած չէրքէզ գաղթականները երբ Դանուբինահանգներուն մէջ զետեղուեցան, այնպիսի անկարգութիւններ պատճեցան որ ռուսեթուրք պատերազմը ծագեցաւ : Հետեւանքը եղաւ Թուրքիոյ Դանուբեան նահանգներուն կորուստը : 1908ին, Պոսնա-Հէրսէք Սւըստիոյ-Հունգարիոյ կցուելէն յետոյ . Պոսնայի գաղթականները Մակեդոնիոյ մէջ տեղաւորուեցան . քանի մը ամսուան բնակութենէ յետոյ , քաղաքային և կրօնական պատերազմ մը ծագեցաւ . հետեւանքը եղաւ արդի թուրքեպալքանեան պատերազմը և Եւրոպական Թուրքիոյ բոլոր նահանգներուն կորուստը :

Տէրութիւնները չպիտի ուղին որ այդպիսի դասեր ամուլ մնան և միենոյն պատճառները Հայաստանի մէջ նոր դէպքեր առաջ բերեն , եւրոպական քաղաքականութիւնը տակնուվրայ ընեն ու լոդհանուր պատերազմի նոր վտանգներ սաեղծեն :

Նախագահ
Հայ ազգային պատուիրակութեան
ԹՈՂՈՍ ՆՈՒՊԱՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԽՈՐՃՐԴԱՐԱՆԻՆ ՄԷԶ

1913 մայիս 8ի նիս



Ռ.

Պ. էննէն ՊՐԱՅՍ . — Ալպանիոյ և Գարատազի խնդրէն յետոյ կ'անցնիմ հայկական խնդրին :

Հիմա որ Շքոտայի խնդրը լուծուած է , պէտք է որ հայկական հարցը դրուի հանրութեան առջեւ : Կը հաւասառուի թէ Թրակիոյ զինուորները Փոքր-Ասիա պիտի փոխադրուին . միւս կողմէ ալ կ'իմանանք թէ զինուորներ կը բանակին իզմիրի մէջ և այլուր : Մեծ վտանգներ կրնան առաջ գալ արձակուած բազմաթիւ զինուորներու ներկայութենէն . երբ անոնք անպաշտպան ժողովրդեան մը վրայ նետուին : 1878ի Պերլինի դաշնադրին կնքման ատեն գործելու պատեհութիւնը կորացրին կ'այս ատեն գործելու պատեհութիւնը կորացրին ի վեր աւելի նպաստաւոր վայրկեան չէ ներկայացած հայկական խնդրիը վերջնապէս կարգադրելու համար : Բացարձակապէս անհրաժեշտ է այդ խնդրը գուղել պատերազմին վերջնալէն յետոյ ըլլալիք կարգադրութեան առթիւ : Ահա թէ ինչո՞ւ համար .

Այդ խնդրիը յարուցանելու մասին երկու պատ-

ճառներ կան . մէկն է բոլոր տէրութեանց միահամուռ փափագը՝ Ասիական թուրքիոյ ամբողջութիւնը պահապանելու համար . անկարելի է այդ ամբողջութիւնը պահպանել . — եթէ երբեք Ասիական թուրքիոյ քրիստոնեայ բնակչութեանց կեանքի և ապահովութեան խնդիրը չկարգադրուի : Տարակոյս չկայ որ , Եւրոպական թուրքիոյ մէջ եղածին պէս , քրիստոնեաներու կեանքի և ինչքի անապահովութիւնը երկրին բաժանումը առաջ պիտի բերէ : Յիսուն-վաթաւն ասրուան շրջանի մը մէջ՝ թուրքիոյ եւրոպական նահանգներուն շարունակական բաժանումին հանդիսատես եղանք : Իւրարու ետեւէ իւլուեցան այդ նահանգները մինչեւ որ այլեւս բան չմնաց : Միեւնոյն երեւոյթը առաջ պիտի գայ Ասիական թուրքիոյ մէջ , եթէ երբեք բնակիչներուն կեանքի և ինչքի ապահովութիւնը չերաշխաւորուի իսկապէս : Կարգ մը նշաններ ցոյց կուտան թէ Հայերը լրջօրէն դիմում ըրած են Ռուսիոյ միջամտութեան : Սակայն կցում չեն ուզեր , այլ կը մաղթեն որ իրենց ազգայնութիւնը և եկեղեցին անկախութիւնը պահեն : Անոնք գիտեն թէ ուստական տիրապետութեան ներքեւ այդ երկու բաններն ալ պահելու յոյար չեն կրնար ունենալ : Հետեւաբար կը փափագին օսմ . կայսրութեան մաս կազմել , հասկնալով որ այն ատեն պիտի կարենան երկուքն ալ պահել : Բայց եթէ չկարենան իրենց կեանքին ու ինչքին ապահովութիւնը ձեռք բերել , Ռուսիոյ աջակցութիւնը պիտի իններեն , յուսահատութենէ մղուած :

Սան-Մթէֆանոյի դաշնագրին կնքումէն ի վեր , Ռուսիա միշտ տրամադրութիւն ցոյց առւած է անոնց կոչը մտիկ ընելու . ուստի օր մը կրնանք տեսնել օսմ . կայսրութենէն անջատուած Հայաստան մը :

Երկրորդ պատճառ մըն ալ կայ այդ խնդիրը յոււ-

գելու համար . պատերազմին հետեւանքները դարմանելու համար , թուրքիա պէտք պիտի ունենայ ելմտական աջակցութեան և անկարելի պիտի ըլլայ այդ աջակցութիւնը ընծայել , առանց երաշխաւորութեան : Խնչպէտձեռք պիտի բերուի այդ ելմտական երաշխաւորութիւնը , առանց վարչական բարենորոգումի , որ կեանքն ու ինչքերը պիտի երաշխաւորէ . ինչ հաւանականութիւն կայ որ ճարտարագործական ու ելմտական բարգաւաճում մը առաջ պիտի գայ , եթէ երբեք բարենորոգումները չգործադրուին . Երբորդ պատճառ մըն ալ կայ , որով Հայկական խնդիրը այս պահուս կարելի է մնայուն և հաստատուն կերպով լուծել . այդ պատճառն ալ Գերմանիոյ դիրքն է :

Պերլինի դաշնագրիը ստորագրուելէն ի վեր , վերջին քսանընդինդ տարուսն միջոցին . Գերմանիոյ շահերը բոլորովին փոխուած են այդ խնդիրի մասին : Հիմա , ընդհակառակը , այդ խնդիրը մեծ շահեկանութիւն ունի Գերմանիոյ համար , որովհետեւ վերջին քսանընդինդ տարուայ միջոցին երկաթուղիի մեծ գծի ծրագիր մը պատրաստած և գործադրած է Մարմարա ծովուն ու Պարսկային ծոցին միջեւ : Այդ երկաթուղիի մասին Գերմանիոյ ունեցած շահերը կը պահանջեն որ կեանքի և ինչքի ապահովութիւն տիրէ երկաթուղիին անցած նահանգներուն մէջ . հակառակ պարագային՝ տեղական և նոյն խակ ընդհանուր ապրանքներու փոխադրութիւն չպիտի ըլլայ : Հետեւաբար , ամէն պատճառ կայ կարծելու թէ գերման կառավարութիւնն ալ մեծ Տէրութիւններէն իւրաքանչիւրին չափ կը փափագի Հայկական խնդիրը կարգադրելու :

Մեզի համար մեծ կարեւորութիւն ունի այդ կարգադրութիւնը : Մեծ պատասխանատուութիւնն մը ստանձնած ենք աշխարհի առջեւ : Կիսրոսի պայմանա-

գրութեան համաձայն, պարտաւոր ենք օսմ. կայսրութեան ամբողջութիւնը պահպանել Ասիոյ մէջ։ Եթէ երբեք պէտք է գործադրել այդ յանձնառութիւնը, ուրեմն իրաւունք ունինք այդ բարենորոգումներուն գործադրութիւնը պահանջելու։ Ենթադրեցէք որ Հայերը պաշտպանութիւն խնդրած ըլլան։ պիտի՞ հայկառակինք երբ Ռուսիա առաջարկէ այդ բարենորոգումները գործադրել տալ։ Միւս կողմէ պիտի՞ երաշխաւորենք Ասիական Թուրքիոյ ամբողջութիւնը, եթէ երբեք բարենորոգումներ ի գործ չդրուին։

Հետեւաբար, ուրիշ ո և է աղքէ աւելի մեզի համար շատ կարեւոր է որ անմիջական միջոցներ ձեռք առնուին բարենորոգումներու գործադրութեան համար։ Սան-Մթէֆանոյի դաշնագիրը ստորագրուած առեն բարենորոգմանց ծրագիր մը կար. այդ դաշնագրին 16րդ յօդուածը Պերլինի դաշնագրով փոխուեցաւ։ սակայն բան մը չեղաւ։ 1895ին, ոռւսական, անզիւական և ֆրանսական գեսապահները բարենորոգմանց ծրագիր մը պատրաստեցին. որ Բ. Դրան կողմէ ընդունուեցաւ, բայց երբեք չգործադրուեցաւ։ Վերջին տարիներս, Հայերու միջեւ կարծիքի տարերութիւններ առաջ եկան ըլլալիքի մասին։ Ոմանք, յուսահատած, կը մաղթէին որ ռուսական միջամտութիւն մը ըլլար. բայց բարեսախտաբար վերջին երբեք ամիսներուն, Հայ եկեղեցին հոգեւոր պետին հովանաւորութեամբ և նոյն Եկեղեցին երկրորդ պետը եղող կ. Պոլսոյ պատրիարքին աշակցութեամբ, ու բոլոր հայ յեղափոխական և չափաւոր կուսակցութեանց միաձայն հաւանութեամբ, կատարեալ համաձայնութիւն մը գոյացած է բարենորոգմանց ծրագրի մասին։

Բարենորոգմանց այդ ծրագիրը խիստ յափաւոր է. ինքնորինութեան ծրագիր մը չէ ան։ 1895ի ծրագ-

րին բովանդակած տրամադրութիւններու գործադրութիւնը միայն կը պահանջէ։ Պիտի բաւականանամ անոր գլխաւոր գիծերը մատնանշելով։ Նախ՝ հայկական վեց նահանգներուն համար Բ. Դրան կողմէ բարձր քօմիսէր մը պիտի անուանուի, աէրութեանց հաւանութեամբ։ Կարծեմ թէ 1895ի ծրագրին սահմանչն քիչ մը անդին կ'անցնի. երբ կը պահանջեն որ բարձր գօմիսէրը Եւրոպայի ըլլայ։ Երկրորդ կէտն է քօնթրօլի և հսկողութեան յանձնաժողովը մը կազմել, որ նահանգներուն մէջ պիտի գտնուի և բարձր գօմիսէրին նախագահնութեան տակ պիտի ըլլաւ։ Յանձնաժողովին անդամներէն երեքը իւլամ, երեքը Քրիստոնեայ և երեքն ալ աէրութեանց քաղաքային գործակալները պիտի ըլլան։ Իրը վարչական բարենորոգումներ, ծրագիրը կը տրամադրէ Ընտրուգական ժողովի մը կազմութիւնը, կէս առ կէս իւլամներէ և Քրիստոնեաներէ բազկացած։ Նաև կան ոստիկանութեան և ոստիկանութեան կազմակերպութիւնը, դատական բարենորոգումը, հողային Հաստումներու կարգադրութիւնը և ուրիշ նուազ կարեւոր կէտեր զորս մանրամանորէն չպիտի մատնանշեմ հոս։ Սռհասառակ կարելի է ըսել թէ այս ծրագիրը 1895ին երբեք դեսպաններու կողմէ տրուած յիշատակագրին պէս միեւնոյն տրամադրութիւնները (ներկայ պարագաներուն անհրաժեշտ ընծացած փոփոխութիւններով) կը բովանդակէ։

Կը ինդրեմ որ արաւքին գործոց նախարարը միւս տէրութեանց ներկայացուցիչներուն հետ բարեհաճի նպաստաւոր կերպով նկատի առնել Հայկական Պատուիրակութեան այդ պահանջումները, պահանջումներ որոնք ինքնին խիստ չափաւոր են։ Զանազան երկիրներու հայ Քօմիթէները անհրաժեշտ եղող նուազագոյն չափը կը համարեն, Հայաստանի մէջ կեանքի և ինչքի ապահո-

վութիւնը երաշխաւորելու համար։ Խնդիրը ուսումնասիրող անձերու կարծիքը սա է թէ անգամ մը որ բարենորոգումները ներմուծուին հայկական նահանգներուն մէջ և կիլիկիա, ուր մեծ թուով Հայեր կը բնակին, առաջ գալիք առաւելութեանց օրինակը Ասիական Թուրքիոյ միւս նահանգներուն մէջ պիտի տարածուի ու ասիական օսմ։ կայսրութեան գոյութիւնը պիտի ամրապնդէ։

ՄՊ. Թ. Բ. Օ'ՔՅՈՒՆՆԸՐ. — Այս խնդիրը, վերջին ամիսներուն մէջ, գրաւած է Եւրոպայի բոլոր երկիրներուն մէջ բնակող շատ մը անձերու ուշադրութիւնը, Հայասէր Քօմիթէներ կը գտնուին Բարիզի, Պերլինի, Ռուսիոյ և Կարծեմ Զուլցերիոյ մէջ և այլուր։ Զուլցերիոյ մէջ խոր զիտակցութիւնը ունին այդ խնդրին։ Զկայ երկիր մը որ անկէ աւելի բան մը ըրած ըլլայ, Հայերուն տառապանքները սիփովելու համար հիւանդապահուներ և ուրիշ օգնութիւններ զրկելով։ Այդ Քօմիթէներուն գոյութիւնը կը յիշատակեմ, ցոյց տալու համար թէ Եւրոպայի հանրային խիզճը արթնցած է այդ խնդրին հանդէպ և միաձայն է այդ մասին։ Հակառակ այդ Քօմիթէներուն գոյութեան, լուութիւն պահեցինք սա վերջին քանի մը ամիսներուն։ Ցաւով լուռ մնացինք, որովհետեւ համոզուած ենք թէ տէրութեանց պարտքն է ձեռք առնել հայկական խնդիրը, Պալքանեան պատերազմէն յետոյ կատարուելիք վերջնական կարգադրութեան ատեն։ Լուութիւն պահեցինք, որովհետեւ ո և է կերպով չէինք ուզեր Թուրքերը գրգռել Եւրոպայի ու Ասիոյ մէջ և ցաւալի դէպք մը առաջ բերել, ինչպէս պատահած է ասկէ առաջ։ Մեր լուութիւնը ուրիշ պատճառ մըն ալ ունի. տէրութիւնները ևս առոելի վախով համակուած են թէ Եւրոպական պատերազմ մը կը ծագի իրարու յաջորդող միջադէպերու հետեւանքով։

Այս պայմաններուն մէջ՝ մեզի անարդար, անպատեհ ու թերեւս վտանգաւոր կը թուի այդ խնդիրը յարուցանել, Եթէ երբեք այսօր այդ բանը կ'ընենք, պատճառը սա է որ Հայաստանի բարեկամներուն լուութիւնը եթէ շարունակէ այս ժողովին մէջ, գէշ կերպով պիտի հասկցուի և պիտի մեկնուի։ Այսպէս անհետացած պիտի ըլլայ այն ջերմ համակրութիւնը և շահագրգոռութիւնը, որով այս երկիրը պատճական հաւաստիքներ ընծայած է Հայաստանի։ Կառավարութեան վրայ վստահութիւն ունինք։ Կառավարութեան վրայ ճնշում բանեցնելու, համար չէ որ այս վիճաբանութիւնը բացուեցաւ, այլ Եւրոպայի մէջ Հայաստանի ունեցած բարեկամներուն ցոյց տալու համար թէ Անգլիոյ իրենց բարեկամները կը համակրին Հայերուն և անոնց համար կը գործեն։ Պէտք չունիմ յարգելի բարեկամիս դիտողութիւնները մանրամասնելու, քանի որ անիկա մեծ յստակութեամբ պարզեց ինդիրը։ Կը փափաքիմ ուժ տալ սա իրողութեան թէ Հայերուն կողմէ բանաձեւուած պահանջները առընթութիւն ունին թէ՛ Թուրքիոյ շահուն և թէ Թուրքերուն ու Հայերուն շահներուն հետ։ Մենք սա կարծիքը ունինք թէ Փոքր-Ասիոյ և մասնաւորաբար Հայաստանի մէջ բարենորոգումներ ներմուծելով է որ օսմ։ Կայսրութեան ամբողջութիւնը պիտի պահպանուի։ Եթէ Հայերը չչարգուին իսկ, Թուրքերուն համար անկարելի է բարգաւաճիլ, եթէ երբեք իրենց երկիրը անկարգութեան ու քասային վիճակի մատնուած ըլլայ։ Անա ինչո՞ւ համար, սա համոզումը ունիմ թէ անոնք որ բարենորոգումներ կը պահանջեն մասնաւորապէս Հայերուն համար, բարենորոգմանց դատն ալ պաշտպանած կ'ըլլան, բան մը որ հաւասարապէս անհրաժեշտ է և անկէ նմանապէս պիտի օգտուին Փոքր-Ասիոյ իսլամ քնակչութիւնները։ Կարծենք թէ եղած պահանջումները

այնպիսի բաներ են որ Տէրութիւնները հաւանութիւն
պիտի յայտնեն . և կը յուսամ թէ ոչ մէկ տէրութիւն
Մեծն Բրիտանիոյ չափ սիրալիք կերպով իր հաւանու-
թիւնը պիտի տայ : Հիմա առիթը նկած է այդ խնդիրը
յուզելու , որովհետեւ երկրին վերականգնումին համար
Եւրոպայի կողմէ Թուրքիոյ ըլլալիք ելմտական աջակ-
ցութիւնը չպիտի ընծայուի կարծեմ , եթէ երրեք օսմ-
կառավարութենէն երաշխաւորութիւն չառնուի թէ նա-
հանգները բարգաւաճ վիճակի մէջ դնելու ջանադիր-
պիտի լլայ : Առ այժմ այսպիսի միայն կ'ըսեմ :

Պ. ԷթէկնՏ, Արտաքին գործերու հախարարու-
թեան խորհրդական.— Հայաստանի վերաբերեա, խիստ
կարեւոր ինդիք մը յուղուեցաւ երկու յարգելի անդամ-
ներու կողմէ. կ'ուզեմ քանի մը խօսք ընել այդ մասին ։
ինչպէս յայտնեց Լիվրուլի. Սկովախական Բաժնին յար-
գելի ներկայացուցիչը, շատ ճիշդ է որ ինք և իր բա-
րեկամները այս ժողովին մէջ հաճոյակատարութիւնը
ունեցան մնզի խնայելու. գժուարին խնդիրներ չյա-
րուցանելով այս վերջին ամիսներուն, թէև այդ խնն-
դիրները յիշատակուած չեն հրապարակային վիճաբանու-
թեան մէջ, սակայն մենք շատ լսեցինք Հայաստանի
վրայ խօսութիր իր բարեկամներուն, հայսէր Քօմիթէ-
ներուն և մասնաւոր ընկերութեանց կողմէ։ Սոյն խըն-
դիրը հրապարակաւ յուղուած ըլլալու պարագան այն-
պէս պէտք չէ մեկնուի թէ ինդիրը իմ յարգելի բարե-
կամիս (նախարարը) մտքին առջե չներկայանար որոշա-
պէս։ Արդարե, այդ խնդրի մասին քանիցս դիտողու-
թիւններ եղան կառուվարութեան մեր շահերը նկատի
առնելու համար։ Ինչպէս կը յուսայինք արդէն, մեզի
հաւասարիքներ արուեցան թէ կարելի եղածը ի գործ
պիտի գնէին, որպէսզի անցեալին մէջ կատարուած ջար-
գերու կրկնութեան վտանգը չծագիր ա'լ, երբ զինուոր-

Ներ ու գաղթականեր Եւրոպայէն Ասիա երթային հայաբնակ նահանգներու մէջ հաստատուելու համար ։ Մինչև մէկ աստիճան ապացոյցներ ունինք թէ այդ հաւաստիքները գործադրուած են. քանի մը օր առաջ, Եւրոպական մէկ քանի թերթեր գրոյց մը հրատարակած էին, որուն համաձայն, կացութիւնը աննախանձելի էր Ատանայի մէջ։ Հիւպատոս մը ունինք Ատանայի մէջ. ամէն ինչ մեզի իմաց կուտայ միշտ, և ես ինքվինքս բարեբախտ կը զգամ, ըսելով թէ Եւրոպայէն Փոքր-Ասիոյ այդ մասը հասած քանի մը հարիւր փախստականներ ու ընտանիքներ յաջողապէս տեղաւորուած են։ և յաճախ հայ բնակչութեան մէջ աշխատութիւն գտած են անոնց համար։ Զափազանցուած են այն գրոյցները թէ գժուարութիւններ ծագած ըլլան։ Հայերը մինչև հիմա կատարեալ ապահովութեան մէջ են ու ո և է գժուարութեան չեն մատնուած։ Սնտարակոյս, կարելի արարկել թէ թուրք կառավարութիւնը եթէ աշխարհի լաւագոյն կամքը ունենար, նահանգներուն մէջ բարեկարգութիւնը պահպանելու չափ զօրաւոր չպիտի զգարինքնքը։ Ճշմարիտ է. բայց Լիվրութիւնը յարգելի երես փոխանին (Մր. Թ. Բ. Օ'Բօննը) մատնանշած մէկ կէտին վրայ պիտի ծանրանամ, ըսելով թէ որքան թուրքիոյ նոյնքան Հայաստանի ու Հայերուն շահը կը պահանջէ որ բարեկարգութիւնը պահպանուի և լաւ կառավարութիւն մը հաստատուի, ու ամրապնդուի, հաշտութիւնը կնքուելին յետոյ. և կը յուսանք որ քիչ ատենէն ըլլայ։ Դաշնակիցները և Մեծ Տէրութիւնները թուրքիոյ հետ խօսակցութիւններ պիտի ունենան. կը նամ ըսել թէ երբ այդ վայրկեանը գայ, ամէն առիթէ պիտի օգտուին, հայկական խնդիրը քննելու համար այն տեսակէտով, զոր երկու յարգելի երեսփոխանները այն պարզեցին իրենց բանախօսութիւններուն մէջ։ Բայց պարզեցին իրենց

պէտք չէ ուշադութենէ վրիպեցնել այն փափազը որ կոյ
Թուրքիոյ լաւ հնարաւորութիւն ընծայելու մասին։
որպէս զի ամրապնդուին ու բարգաւաճին ձեռքը մնա-
ցած հողային ստացուածքները, և այդ փափազը ունին
բոլոր տէրութիւններն ալ։ հետեւաբար եթէ ինդիր մր
յարուցանենք, միւս տէրութիւններուն պէս ուշադիր
պէտք է ըլլանք որ բոլոր Տէրութեանց կողմէ յուզուի
այդ խնդիրը ու այս կամ այն տէրութիւնը ու է ան-
ջատ գործողութիւն չկատարէ։ Կը յուսանք թէ նոյն իսկ
պիտի կրնանք — վստահ եմ թէ յարգելի երեսփոխանը
համամիտ պիտի ըլլայ մեզի — այդ խնդիրը յուզել։
մնաց որ՝ այդ խնդիրը յարուցանելու և զայն նկատի
առնելու կը պատրաստուինք, միւս Տէրութեանց
հետ համախորհուրդ, որովհետև գիտենք թէ այդպէս
ընկլով միայն կրնանք լաւ արդիւնք մը ձեռք բերել
քան թէ անջատ ու մասնաւոր գործողութեամբ։

ԱՍԻԱԿԱՆ ՖՐԱՆՍԱՅԻ

ՔՕՄԻԹԵԻՆ ԿՈՂՄԵ

ՅԱՅՏՆՈՒԱԾ ԲԱՂՋԱՆՔՆԵՐԸ

ԱՍԻԱԿԱՆ ԹՈՒՐՔԻՈՅ ԲԱՐԵՆՈՐՈԴՄԱՆՑ

ԵՒ ԱՐԵՒԵԼՔԻ ՄԷԶ ՖՐԱՆՍԱԿԱՆ ՊԱՀԱՆՁՈՒՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ



Ե.

Ներկայ գործին բովանդակած ուսումնասիրու-
թեանց մեծ մասը 1903ին լոյս տեսած է Ասիական Թրան-
սայի Քօմիթէին վիճակացոյցը եղող Ասիական Թրանսա
թերթին մէջ։ Ալդ Քօմիթէն 1913 յունիս 4ի նիստին
մէջ սա բարձանքները յայտնած է։

Ասիական Թրանսայի Քօմիթէն նկատելով որ
Թուրքիա գրանսական կառավարութենէն թոյլտուու-
թիւն կը խնդրէ յաւելուածական մաքսատուրքեր գան-
ձելու, որոնցմէ գոյացած ելմտական աղբիւրներէն
պիտի օգտուին ուրիշ տէրութեանց ձեռնարկութիւններ,
հարկ է որ Արեւելքի մէջ ունեցած մեր շահերուն հա-
մար փոխարինութիւն մը ձեռք բերուի, քանի որ
Թուրքիներ առաւելութիւններ պիտի վայելեն և Թուրքիոյ
մէջ մեր ներածման վաճառականութիւնը զոհողութիւն-
ներ ընելու պարտաւոր պիտի ըլլայ։

Ուստի Քօմիթէն համամտութիւն կը յայտնէ այն պահանջումներուն, որոնք անցեալ վետր . 24ին մեր դեսպանին կողմէ ներկայացուեցան մեծ եպարքոսին, Սուլիոյ մէջ մեր ֆրանսական ձեռնարկները պաշտպանելու և բարգաւաճեցնելու, Թուրքիոյ մէջ ունեցած մեր դպրոցական ու բարեսիրական հաստատութեանց օրինաւոր վիճակը պահելու համար :

Ինչպէս արտաքին գործոց նախարարը Երեսփ . Ժողովին մէջ յայտարարած է, Քօմիթէն նոյնպէս կը կարծէ որ հանրապետական կառավարութիւնը չի կրնար հաւանութիւն յայտնել այդ յաւելուածական մաքսատուրքերուն որքան ատեն որ Թուրքիա չարդարացնէ իր պահանջը :

Բայց նկատելով որ թերեւս վերջին անգամ ըլլալով առիթը կը ներկայանայ թ. Դոնէն ձեռք բերելու բարենորոգմանց գործադրութիւնը, որոնք վերջնական բաժանումէ մը կրնան փրկել օսմ. կայորութիւնը .

Նկատելով որ Ֆրանսա իր մտային մշակութեան և ազգեցութեան մղում տալու համար իր լեզուին տարածման և Միջերկրականի հաւասարակշռութեան պէտքունի, մեծագոյն շահը կը պահանջէ որ կայորութիւնը պահպանուի .

Նկատելով որ Ֆրանսայի քաղաքականութեան հողային ակներեւ անշահախնդրութիւնը, Արեւելքի բնակչութեանց նկատմամբ ցոյց տուած աւանդական շահագրգռութիւնը և անոնց մտային մշակութեան մասին ցոյց տուած անդուլ ջանքերը ու զոհողութիւնները և Թուրքիոյ նկատմամբ արտայայտած դարաւոր բարեկամութիւնը թոյլ կուտան նախաձեռնութիւն ստանձնելու այդ մասին, առանց կասկածելի յետին մտքերու .

Նկատելով որ 2 միլեառի թրքական արժեթուղթ ունեցողներու ջանքերը և ֆրանսական ձեռնարկները,

որոնք մեծ դրամագլուխներ դրած են Թուրքիոյ մէջ, կը պարտադրմն բարենորոգումներով զբաղելու, քանի որ այդ բարենորոգումները միայն կրնան օսմանեան կայսրութեան հասոյթի լճացած աղբիւրները տրամադրել և իր ելեւմուտքին ապագան ապահովել .


Սպական Ֆրանսայի Քօմիթէն փափագ կը յայտնէ որ

Հանրապետական կառավարութիւնը ջանայ Թուրքիոյ ձեռքքութիւնը բարենորոգմանց ծրագրի մը պարաստութիւնը և գործադրութիւնը, լայն ապակեդրունցմամբ մը ապահովելով կայսրութեան այլազան բնակչութեանց բարքերու նկատառումը, անոնց լեզուին գործածութիւնը, զիսաւորաբար արտերէնի գործածութիւնը Սուլիոյ մէջ, անոնց բարոյական տենչանքներուն և անտեսական պէտքերուն գոհացումը .

Կայսրութեան համար անհրաժեշտ եղող այդ բարենորոգումները հայարնակ նահանգներուն մէջ հիմնուած ըլլան Պերլինի դաշնագրին 61րդ յօդուածին և 1895ին կ. Պոլսոյ մէջ մեծ Տէրութեանց դեսպաններուն կողմէ պատրաստուած յիշատակագրին վրայ . գալով կիբանանի՝ ամբողջապէս պահպանուի և լայնօրէն գործադրուի լիբանանի կանոնագրութիւնը .

Ու այդ բարենորոգումները ապահովուին թուրքիշխանութեանց մօտ կարգելով եւրոպացի գործակալներ որոնք թ. Դրան կողմէ պաշտօնի պիտի կոչուին որոշամանակի մը համար, տէրութեանց երաշխաւորութեամբ, նախաձեռնութեան ու վէթոյի իրաւունքով . իսկ հանրապետական կառավարութիւնը հրատարակէ ականագրեալ գաղաքանական կառավարութիւնը այդ ծրագիրը, անոր գործադրութեան բարենորոգմանց այդ ծրագիրը, անոր գործադրութեան ակզիքնաւորութիւնը, Ֆրանսայի աջակցութիւնը և ել-

մտական մենաշնորհները ու փոխառութիւնները . որոնք
անհրաժեշտ են Պալքանեան պատերազմի հաջուկյար-
դարութեան և օսմանեան ելեւմուտքի վերակաղմու-
թեան առեն :



Հայաստանի Ազգային գրադարան



NL0428879

16977

Մ. ԿԱԶՄԱՐԱՐԵԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԴՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ, Ա. Համուր

Սահմանադրական ճառեր.—Մասնու առթիւ գրաւածներ.—Դամբանականներ եւն., հանդերձ հեղինակին կենագրաւթեամբը 15 զր.

ԸՆԴՀՈՒԹ ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

Բ. ՀԱՄՈՒՐ

Դրախտօսական յօդուածներ—Յօդուածներ.—Հատընտիր թարդմանութիւններ.—Յառաջարաններ,—Առածներ.—Ռոտանաւորներ.—Տըս-ռած և անսիպ նամակներ—Ճառեր:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՓՈԽԵՐԸ 4 $\frac{1}{2}$ ՂԲՇ.

ԸՆԴՀԱՐՁԱԿ ՔԱՐՏԷՍ ՕՍՄԱՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ

ԱՍՏԻՃԱՆ 1: 2,250,000 . ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ 1,22 × 0,88

Երացրուած՝ Ա. ՊիՊեռճելլի, զծագրուած՝ Յ. ՓՄ-
ՓԱ.ԶԵԱՆՆի, եւ հրատարակուած՝ ՄԱԴԱԶԱՃԵԱՆ
ԵՂԲԱՐՅ ԿՈՂՄԵԼ

Սոյն ընդարձակ քարտէսը կուգայ կասարելապէս գոհացնել ամէնէն գժուարահածներն անգամ թէ՝ տպագրութեան մաքրութեամբը և թէ դիւրաժատչելի գինով:

Ընթերցողը այս քարտէսին կրայ պիտի գտնէ օսմանեան պետութեան վարչական բաժանմանց մանրամանութիւնները, երկար-թուղեաց գիծերը և մանաւանդ ուշադրութիւն կը դրաւէ Հին Հայուստանի փոքր քարտէսը՝ ծրագրուած ըստ սեպանե արձանագրութեանց: Մասնաւոր ինամբ տարուած է առնմուցն ամէնէն նորիսական վայրերուն ու քաղաքներուն նոր օսմար անուանց քով, զնել անոնց պատմական հին անուններն ալ, բնշպէս նաև նշանակել հաշակաւոր սրբավայրերը, վանքերը, ու ամէնէն շատ յիշուած գտա առաջ անունները գորոնք մինչեւ ցարդ և ոչ մէկ քարտէսի վրայ կարելի եր գտնել:

Դին թղթեաց 10 զր, լամազատ 15 զր, սուլոնի համար յրա-չանալով ու վերիկաւով 25 զր: